

Հայկական գիտահետազոտական հանգույց  
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

5775

Ushnay

Upuksu

hh' hh' hh' h̄h' hu' hu'

J. Dulme  
1921.

291.59  
41-52

Յ. Խորենի

86



ԵՐԳԻԾԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ

Ա. ՊՐԱԿ

Զեւարթութիւնը առաջին պահանն է առող-  
ջութեան,  
Յ. ԱՄԻՐԵՆՑ

ԿԱՐԵՒՈՐ ԶԵԿՈՑՑ

Սիևեմանէ մոտը... օրվամաներում  
խայլ արգիլուած կ. անսաւողները օ-  
դինական նեռացնեումի կ'եւրարկուին.



Զպագրութիւն Եւ հրատարակութիւն  
Մ. ԹԵՐ-ՍՈՒՀՈՎԵՆՈՎ

1921 7003

891.99  
Ա-52

91 92  
2-52



Հի հի հի, ՀԱ ՀԱ ՀԱ

ԵՐԳԻԾԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ

Ա. ՊՐԱԿ



Զուարթութիւնը առաջին պայմանն է՝ առողջութեանն։  
Յ. ԱՄԵՐԵՆՑ

ԿԱՐԵՒՈՐ ԶԵԿՈՅՑ

Մինչևսկա մուտքը... օրդախանիկուն  
խաչի արզիլուած և անսաստողները օ-  
րինական հետապնդումի կ'ենբարկուին։



Տպագրութիւն եւ հրատարակութիւն  
Մ. Տիգ-Սահմանական

1921



28575 ս. հ

— 3 —

# ՍԻՆԵՄԱ... ՀԻ ՀԻ ՀԻ ՀԱ ՀԱ

## ԵՐԳԻԾԱԿԱՆ ՅՈԴՈՒԱԾԱՇԱՐՔ



Ա.

### ԽԼԱՎՈՒԶ ՄԱՐԵԱՄԸ

Հանճարեղ խլավուզ մը աղջկան մը մօրք դիմելով,

— Ուսկուկ հանքմ աշքդ լուս , աղջկանդ խոմեթը պացուեցաւ ,  
ծառքիս տակր աելիխանլը մը ունիմ քի է՞ն ըլլայ ալ նէ տախտար  
կ'ըլլայ , փելիճ աղջկանդ փելիճ թէքը , փատելով ծառք չահցնիք :

— Օյն չըլլայ Մարիամ տուտու .

— Երաւ որ խաթրս կը մնայ անտենկ պաներ մտքեդ անցաւնես  
նէ , հէմէն քասնընէկ քասնուերկու ձբգան մը , ողլու պոյլու հէմ ալ  
կուտու .

— Մուտ չըլլայ Մարիամ տուտու .

— Հիմոյ ընծի նայէ , չարքն ետքախնձրար պաշին իրեք համ  
խանութ ունենայ նէ աղէկ է .

է՞ն .

— Պէտ օղլուին տօղրուն մտղազա մը ունենայ նէ աղէկ է .

է՞ն .

— Ետափեղին մօտան տուն մ'ունենայ նէ աղէկ է .

է՞ն .

— Մամիրդղեցին կէօպէկը քաղինօ մ'ունենայ նէ աղէկ է .

— Շոտ աղէկ ամա նայինք հէլէ իրաւ է .

Կ'ըսիմ կոր քեզի .

Երեք օր ետքը նշանառուք ու երեք շարաթ ետքն ալ հարսնիք ,  
երեք տիբուն ալ վեսան իր ներկը զուրս կուտայ , վարն ու պուտիք  
դատարկ պարու աօրօրզ մը . . .

Ա.Զ.ԶԿԱՆ ՄԱՅՐԼ .— Ինձի նայէ Մարիամ տուտու , բրածդ վայ-  
լեց , վեսան շարչըն խանութներ , Պէտքան մաղազա , ետափեղին  
Մօտան , ու Մամիրդղեցին կէօպէկն ալ քաղինօ ունի կ'ըսիմ կոր .  
ուր մնաց , մէկը առլը չկայ եղեք .

ԽԼԱՎՈՒԶ ԶՀ .— Աֆ կ'ընհա հանրմ , ատոնք ամէնը հս ունի չըսի ,  
չաղաւ ունենայ նէ աղէկ է բոք . . .

Ենիս 1903 Կ , Պօլիս

11647 - 87 զ

## ԹԻԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Գոհարիկ Գուշգարուի զուրսը պարկետ ձկնորսապետի մը աղջիկն էր, սա տասնեւլվոց տարեկան հառակին հօրէ ու մօրէ որբ մնաց, իրեն աչք ունեցողներ բազմաթիւ էին, որովհետև բնութիւնը արտակարգ գեղեցկութիւն և միանգամայն ճարտասան լեզու մը տուած էր, բան մը զոր աւելի կը հրահրէր իրեն չուրջը գեղեցրողները :

Ետեւէ ետեւ Գոհարիկին թիկնածու ներկայացան հետեւեալ անձերը, խայրիսի Պետրիկ, պալրիսի ծին կէօզ, Պասթըրմանի Նազար, Կայֆանի Աւատիս, Սոպանի Մաման և էքմէքնի Կոզիկը: Ասոնց նամակները կը հրատարակնաք ի սոսրեւ, պայմանաւ որ յարգելի բնիցրողները բան մը չըսեն նամակի տէրերուն:

Կիւզելէրին տանըսքասը, միւճէքէրլէր նատիտէսի Գոհարիկ,

Ա՛յս նասը ըսեմ քի միտքս հասկրնաս, տիյօր իրինկուն խենթի մը պէս չըլդըն եմ, հէմ մէխանէն հէմ խախվէն, հէմ իսկէլէն հէմ տէնիզը, ուր տեղ ալ քի ըլլամ նէ վիրամիտքիս մէջն ես դուն, ան քու չամիչ աչուկներդ սանքի տայիմ աշուներուս մէջն ես տնկեր, սարփօչի պէս պան մըն եմ, չիտեմ ինչենի կլէթ է աս քի տիյօր ետքը էրիմիշ պիթմիշ կ'ըլլամ կոր, առխատաշներս ցուցուր ըսին պախօնին, կտցի ես ալ նայել տուի, բախտտ նիշէթ նետել տուի, խարախաշը թըրքը պիր քրդ սէնին սպիրն ալմը ըսաւ, հէմէն քեզի միտքս կրնաց,

ՊԱԼՅԱՏԻ ՊԵՏԻՆ:

Նիյէթ ըրի ալթըխ կրեմ տէրտս պանամ զուրցեմ ըսի: Կը մեռնիմ կոր ալ սէվտաէդ, ընձի մէզար մը խավըքը, կէնճ եմ եավուու մեղքցիր, չէ մի ըսկը Փախիրիս, եկուր տուտուիս հարս եղիր, քիւրէկ կը քաշեմ օրն ի բուն վարդի պէս քեզի կը նայիմ, հինկը մէկնոց մը խօսկապ տամ պիտի, խաչ որ լուրիս ես եմ քեզի, կիսնալըս քի չես խարուիր:

Իսկէլէ պաշը կիւն կիօրմէք սօղախին պարպա Մանուին  
մէխանէն խայրիսի Պետիկ



Կէօգիւնիւ սէվտիկիմ Գոհարիկինի,

Պան մ'ըսեմ պիտի չէ չըսես պիտոր, տուն ա հօքսիւզ ու հսուք, ես պալըխնի ու տուն պալըխնի աղջիկ, մէնք իրարու վէք լոյլիս ենք: հէլպէթ միտքս հասկցար, կըլօփ կըլխի տանք պասկունք տէրն ողորմած է կ'ապրուինք, չարքաշ մանչ եմ կիտես հա, ինչուան քի մօթիւս քաշեմ նէ ծիստիս պարտքն ըլլայ տատիմ ու պահնեմ քեզ թիւննեարի մը կնկան պէս, առառուընէ ախյօր կիշեր կը վազեմ ու կը կանչեմ, Սլթըբարմա՛գ լաքէրտամ զայմադ... Անուշիկ է թահրնլը թօփի՛կ... Պալրզըմ թազէ տի՛ր... Տօլմալրդ սալմարդ միտքամ վա՛ր... մէկվսիմին ալ Սիլիվրի եօդուրատուն, սալտաթալըգ խըշարը կուլխուս վրայ կը ծախեմ, խավուն խառիուզ սէրկիթն հազարներով կը պերեմ, եանդրնէն ալ վայ կ'առնեմ, աշրմառ շատ կ'ինայ, խաչ որ իդնէ չես խարուիր, շատ ֆիստաններ կը շինեմ, եադ ու պալ կը կերցունեմ, ապաս քեզի վառեր եմ, սաւիրն ըլլայ չէ ըսես փիւշման կ'ըլլաս ըսեմ հա՛...

Գարանլըգ գօվուշ պօրուճը պաշը

Պարզար մին կօգ

Իքի կօղում ձափար խանում,



Փափազը կօնտէրէմ տէտիմ մինասիպ կօրմէտիմ. էլ էլի իլէ երլան թութան եալան թութան աթալար տէրլէր, հէմ տիլ սօղէր պօշ սօղէր, զալէմ րլա իւրէր սօղէր. շննիք մէքթուպ հազմախ տա մօտա արր տէրլէր: Եյ կօղունու սէվտիդիմ կօզէլ զրդ, սէն պէնի պիկմէն ամա սէնի պէնիմ կօյուում չէրէն, ալլան վէքի սէնի չօխ սէվէն, սէնին դիպի կօզէլ մէլայիք քիմ սէվմէն, սէն աէ կօզէլ պէն աէ կօզէլ, փէք մինասիպ եարըրուք, վար պէնիմ իլէ պատք օլ, չօդ դրզար պանա վարմաք իսթիօն ամա պէնիմ կօյուում սէնի չէրէն, վարա վուլա կօղում եօխ, պէնտէ վարասթ փէք չօխ, մախսէնտէ օն իքի աէնկ պասմիրմամ վար,

ՊԱՍԹԾՐՄԱՋ ՆԱԶԱՐ եէտի չուվալ չէմէնիմ վար դայսէրիտէն զէլէծէլս մալար տա չօխ վար, պիր թարաֆան սաթար սաթար եէրիւք, հէմ միւքէմմէլ եաշարիւք, բազարան բազարա տա վայըթոն իլէ հէզէրիւք. իքի կօղուուն նուրի ղէլ պանա եօխ տէմէ, ձիէրիմի պաողիմի տաղլէմէ զիրա սէնին իշիւն չըլտրրիցօմ:

Չարչամպա պաղար Զատրք տիպի

Պասթրմաճ Նազար

### Իմ խօրութիկ Աէֆարիկ.

Մըկա ասես կայֆաչու մի փառչա ի, եիմ կայֆակ թափրմ ջօջի, տամնըութ խառ նարկիլա, տամնըիսինկ էլ մարմար թաշով մասս կայ, սամազար էլ խինկ խառ ունեմ, զինջան թապախ խիստապ չի կայ, եիմ մաղիլիսն խարիր լիրախ աւել ի, քեօ միշկ մանկրը չիմ ուռուղեր, քեօ ձէմալին աշըխն եմ, մար էլ չունեմ խար էլ չունեմ, թէք պաշ պէքեար մարդ մը եմ, ուեր գու առնուս չիչս խարուեր, քե խօրօաթիկ շորեր կ'ենեմ, պէտքի պէտ խազուեցուցեմ, տմառ ճուրերն էլ հը տանեմ ուեր խավա առնաս չխըլընանաս, չէ շրսես խա՞ իմ խօրօաթիկ անուշ աղջիկ, վալլա միշէք ինիմ կինձութեն, դիւ դիտենաս ուեր կայրուժնմ եկս քեօ տարտից, սէօնութ արա՛, գեօրն առա՛, բղօրդ իրք ի եա՛...

Սմասին Ֆէնէկ արակ թօսուն լիխտի

Կայֆայի Աւայս

Ուն ու ճիշէր ձէֆէր խանում,

Կ'ըսիմ թ քի ընծի պէս ազապի մը ճահիլ աղջիկ մը պէքք է բմմա ում աղջիկ առնամ թ քի ընծի ճամակրա րլի ու տերլիկ ընէ չասիր ընծի աղջիկ դեմ ձգին կու ըմմա, հիչ մէկուն միքք չեմ եներ ուր, չինչի սիրոս քրզէ կու քանի եոր քրզի տեմնամ կու քի տես տանիր կ'եթսս թ նր սրբակրս վեր վեր սկոռցէ կու, չի տիմ թ քի բ'նչ եղաւ ընծի եոր ասակս փերուշան կ'ըլլիմ թ քրզի համար, զիշիրը հաթախը սպակիմ կու, երծիս մէջը քրզի կլէճիմ կու, քանի եոր կ'ուղիր քի ձէֆէրիլը բանիմ ափ սկորցես պամեցին կ'եթսս թ, պարիմէ քրզի առնամ աէ սայրուշամիշ ենելին խարութիմ, բայս անուս չէ, բ'նչ ենիմ բայս, անուս ալ աշքարիկ անուս ալ աշք խածեր է քրզի եոր ինչ ալ քի րլի նէ առնամ ափ, ընծի ճամար վաստակն ենչ է, հէմ քէնէո շինիմ կու, հէմ թուլումպա շինիմ թախմիշ կ'ենեմ կու, հէմ ալ մէնչուր ոսպա շինիմ կու, ընծի առնաս թ նր հազար բարօք պահիմ կու, զաթը ընծմէ արէկ ում կ'ուղիս թ քի առնաս, ընծմէ աղէկ կրրիմ կ'ըլլի, ենիր թ քի տ'առնաս թ նր թէզօք խապարը տաս եոր տուտու մարլս երկիրէն բերել տամ ափ, հարսնիքին հսս րլի ու գուն բռէնէթ ենսս, չըլի՛ր բայս...

Ֆէնէրիկ սողախ, Թուլումզա մէյամանը

Սուպահի Մական

Երկու աչիցրու լէօս ձուհար խաթի՛ւն,



Հասըլը քէլամ հրասակ քիթապ արք ուր մարդիւս քօր օղիի մի պէքք է, վախա Բամբըմպօլիս ախշըները անխտար շատ ին ուր աշքըդ խըթէ խարմիշ արէ, ըմանիչ մէյն ալ բնծի եարար չին. մալիմնիս է ուր աս երկիրին օղանցան կրյըին մեծ ուր ափ կարգըուի նր՝ էվէլ պէտ էվէլ մէյիլ ափ տայ աղընի մի, աս ֆախիրն ալ աս օղանցախ մուճխալօքը քու պատուաւ կամ ձէմալիդ մէյիլ տուեր է, չէ կիտեմ թօֆաք բան մի հրսար կու անիմ, խալիպա խարասնէվաս է իշ խարախօթիկ է, ատ զրիմկումը փարս մտեր է, նէ գիշերը քուն ունիմ նէ ալ ցորեկը ըոէնէթ արտիկ ունիմ, անձախ վիրա քեզի վրայ միւթալատա կ'անիմ, իրիկուն ուր կ'ուլլի նր օտախո մէջը կու քաշուիմ ու քշու մի կըզկրաևալով տիլէկ կ'անիմ, ո'գ տուրը կողման Դամիանոս կ'ըսիմ, զի՛ւն զիտես, մուրտիս զիւն խավուչափրմիշ անես, քեզ իմ ապաւիներ, ձուհարիս միքքին զիւն զարձ մի տաս կ'ըսիմ: Դիւն բարով զիտես ուր պայտի մէկը չիմ, ասօրուան օրս մէնլիւր էքմէքքի կողման աղա մին իմ ու Ասաւծու նիյմէթովը էնալին կու կերարիմ մահալէեօք վէ չարշուեօք, միւշտէրիներուս հէտաք հիսապը չի կայ, վարա զնելիւ տեղ չինիմ վարա շատ ուտող չի կայ, ես զիտեմ զիւն խրօք աղջինկ ես ու տիզէճէեօք կու խոյնրիս, անմնապայտվական լոխմա մի չնս վախցներ, զաթը բամէ բարով վուր տի դնսս: Խմի տիւնեան ելըս մէնէնսս չի կայ, խելքիդ կոնչէ ուր տիւն գայ. մումով ու խունկով ձեռք չիմ օննիր, տ'առնես ուր հայտի հայտի տ'առնես. Խըսմէթդ ճիշէրովք գուտ է եկեր: Եշտէ գիտցիք ուր խաս ֆուննըլայով ու խայմախով պէսլէմիշ ափ անիմ քու նազնիմ հնտամըդ:

Սեւ ատմիչ կէօղիւնիւ սէվաբէկիւմ բարով աղջինկ, բախնտ ես ու էսէլ Աստած բախնտ տիզլիս, անմնեն:

Սէմամիւշ օճախ, խարալու փուռունը,  
Ծառայ Քրիստոսի  
Էմիլիքնի Կողմի

Գրեցաւ վիրս Խմնակին պահուցը չորեքչարթին Պապալու փուռին վերնափրւնը:

«Լոյս» 1904 Կ. Պոլիս

Գ.

## ՊԱՐՏԱՏԷՐՆԵՐՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԸԸ

1. Գիտեմ ուշացուցինք ազնիւ պարուս, կ'աղաչեմ ներողամիանդէք, իրաւ որ ամօթով մնայի, քիչ օրէն կը կարգադրենք անհոգ եղէք:
2. Ապահով եղիր գալ շարթու անպատճառ կը վճարեմ:
3. Մի ածաղարէք եղբայր, գրպաննիդ գիտցէք, մինչեւ ամսեղութիւնիդ կ'առնէք:
4. Նեղութիւն ունիմ քիչ մը ատեն ևս սպասէ:
5. Այսչափ համբերեցիր քիչ մ'ատեն ևս սպասէ ի՞նչ կ'ըլլայ:
6. Միտքս է եղբայր պիտի վճարեմ, բայց առաջմ պատրաստութիւնիմ:
7. Այսօր վճարումներ ունիմ գալ շարթու եկու:
8. Հիմայ չունիմ բայց շարթու մէջ բան մը կ'ընենք:
9. Մեծ բան մը չէ կուտանք, ուրիշ անգամ եկուր:
10. Ես ուզել չեմ տար սիրելիս, ունենամնէ կը հանեմ կուտամ:
11. Մինչե հոս գալու ձանձրութիւնը մի ունենաք, ես անձամբ քրբեմ:
12. Աւնեցած ատենս չես գար, դժբաղդարար այսօր ալ գացան ստակ չկայ:
13. Զէքիր ունիմ գանձելիք առնելուս պէս կը դրկեմ:
14. Մենք պարտաճանաչ մարդ ենք, հարկ չկայ նեղել:
15. Հիմայ չեմ կրնար, վաղը կամ միւս օր հանդիպէ:
16. Գուտառն դրամի կ'սովանեմ, փութան առնելուս պէս կը վճարեմ:
17. Համբերութիւն, քիչ ատենէն կը վճարուի, Աստուած ուղորմած է:
18. Կ'աղաչեմ ատեն մ'ալ համբերէ:
19. Դուն մենէ չես կորմնցներ, յաջողութիւն մ'ըլլայ նէ ին առաջ քու ստակ պիտի տառ:
20. Շատր զնաց քիչը մնաց քիչ մ'ալ սպասէ:
21. Տեղէ մը ստակ պիտի զայ, առնեմ նէ ին առաջ քու հաշիւդ պիտի փակեմ:
22. Այսրնչին հետ հաշիւ ց'ունիմ մինչե որ չկարգադրեմ մարդու ստակ մըն ալ չեմ կրնար տառ:
23. Այս միջոցիս տանը հիւանդ ունիմ անով պարզուած եմ, ուրիշ ատեն եկուր:
24. Ես ալ շատ մը պահանջներ ունիմ, բան մըն ալ չեմ կրր-

- նար կոր փրցունել, մէկ կողմէն առնելու եմ որ կարենամ միւս կողմէն պարտքերս հոգալ:
25. Քիչ մը առաջ գայիք, ի՞նչ ընեմ, ձենի, առաջ ուրիշներուն տուր, ի՞նչ գիտնայի թէ այս պահուն պիտի գաք:
  26. Աստուածս գիտէ եա՛, սիրոս կայ բայց ձեռքս չի կայ ի՞նչ բնեմ:
  27. Այս օրեր չեմ կրնար տառ, մինչե ամսու վկրջ պիտի սպասես:
  28. (Մշակին) Թորոս միտքս ձգէ՛, միւսիւնին փարոն շաբաթ օր դրկենք:
  29. Իւաչ որ զալ շարթու կուտանք:
  30. Աստուած ինձի ու ես ալ քեզի:
  31. Ի՞նչ է ան եղբայր, ալ մարդ պարտք ունեցած չէ՛, կամաց կամաց տառ:
  32. Կամաց կամաց բախնք եա՛ հոգիզ ելա՞ւ:
  33. Գնա բանդ պէ՛, հիմայ գործ ունիմ փարա ուղելու ժամանեկն է:
  34. Քանի՛ փարադ պախմէ՛ եղուր, կամաց կամաց:
  35. Եթոթապէն նեղ վիճակ մ'ունիմ, կը ցաւիմ թէ չպիտի կրնում տառ:
  36. Ասնթիմ չեմ կրնար տառ, ինչ որ կ'ուզես ան բրէ:
  37. Պաթլաքըքէն մա՞լ մը զարորը որն..., կէնիզը ելլում նէ օր մը կուտամ:
  38. Ա՞ր քարն որ տմուր է զիւկիդ անոր զարի:
  39. Աւելորդ խոսք չեմ ուզեր, չունչդ գատարան տառ:
  40. Ալ երկան ըրիիր..., չունենամ նէ հոգի՛ո պիտի առնես:

Հանրագիւակ կ. Պոլիս 1905

Դ.

## ԱԿՆՑԻՆԵՐՈՒՆ ԲԱՌԹԻԹԸԸ<sup>(\*)</sup>

Պոլսոյ ԵՀԿԻ-Գաբրու թաղը երկյարկ փոքր և ցած տան մը մէջ կը բնակի Ակնայ Ապուչէխ գիւղացի Օվրնէս աղան որ Ակնցիներու կիրակի օրուան բառ թիրն ընտանեօք ներկայ զտուելու տուաջուզութեամբ նալի չափ խոչոր ճերմակ մէջքտ մը ցնծալով երկու տուաջուզութեամբ նալի չափ խոչոր ճերմակ մէջքտ մը ցնծալով երկու տուաջուզութեամբ նալի կը գնէ և շարաթ իրիկուն իր պատուական կհսն ճախտ մը բնելով՝

— Խալթի՛ւն, դաս հայէ ուր ըսխմ, սա գլրիյները (տոմսակներ) կու հայի՛ս, զաղը ասով Ակինը փարթիկին տի տանիմ՝ հնչուկ Պէկիսոց, հրժուի իրիկուն ֆոն վախիթ տ' օնցընինը.

— Տէ՛ ալ չէ կ' ըսխմ, կինէ մի պաշլայիր, ալ ի՛շ կայ չի կայ, կիրակի օրով հնչուկ իրիկուն Փարթիկինց տիւնը զէնէր թուղթ տի դասձրնինը ու պէկ խօզ իքիլի խօզ ըսելով կ' ըսիկ տ' իլլինը, քրի մեղա՛, աս ի՛շ բան է լի՛ւկ, չիլիտիմ, սեպէ թը մհնք ֆոս մարդ չինք մարդ ակնին մարդ ալ կնիդ կու կալլէ նը քրչիյ մի օսուն օր շաբաւ կու սալրիսէ, քրի մէղա՛, մեղա զիւն ալ օր մի օրանց ըսէ թը կ' ըսիկ եկուր բարօս մի նստինք Պօղոզ իշին երթանք ուր քչիյ մը հավա կ' ըսիկ առէ իլիյներդ լինաւ, հայէ հրլա տանը քօշան կրզկրտելով կը զկրպակելով տաքիուս էղայ, տես թը վախիթըուան տիշինիւն նեանս պըսպրդտիւն հնուինավ նւսկուլր կու մանի՞մ, ըսի թը չըսխմ...

— Բարով ես հասկցեր, ես կ' ըսխմ թը մարդս մօնչ է բերեր, զին կ' ըսիս թը տօնծ է բերեր, հայէ՛, հայէ հրլա բնչ է կնիկ, մը Ակինը դրապատիներիւն հասրւաթ լինի տեղի Ակինը ինկերութիւնը բարօս մի բննեց ուր կ' էս մէջիտիւնոց տանիկ մէջմէկ գրթիյներով բարօս ափ մննենք ու տ' հեանք Պօղազ իշին Պէկիսոց կ' ըսխն ծովին քինարը զիդ մի կայ ֆոն տեղուկս բարօսէն զիւրս տ' իլլինք, ֆոն քրչիյ մի վերը Ակինը Գօթտօններիւն (Ֆշանաւոր-երեւելի) Աբրիհամ փաշտին եղին (ալարտէզ-անտառակ) կայ, մէջը սրիս սրիս ծառեր կան, սեպէ թը միր Ակինը բարարլրիներիւն պէս.

Կինը բնզմիջելով՝ — Մէջը տօնձի ծառ ալ կա՞յ.

— Պէի, զաննս տօնծ ալ տի կենայ խնծոր ալ, հաթաս խօճան եկմէր ու ալօծի ծառ պլիկ կայ, իշմէ աս ծառերուն շուքին տա-

(\*) 910 Օգոստ. 29ին Ակնայ Նարեկեան Կրտսարմաց միութեան ինպատ դաշտանանդեսին առիւ գրուած :

կը տի նսախնք, տի խնտանք ու տի ձրլվրտանք, րրախի տի խրմինք, չալզուները տի չալին ու մնկ էլլիկ տի մնին, իրիկունն ալ տէֆա քեփով ու ճումապուշով առօք փառօք տիւն տի դառնանք, իշմէ ասոր ալափրանկաճա փարթիթիկ կ' ըսխն, հասցա՞ր մի հըմայնկը:

— Ասենկ է նը ես քեզ մնկայ, պարիմէ պատինձանով տօլմա մի գնիմ, Ակին հէլվա մին ալ կու շինիմ, քեղի ալ մէվզաի հրմար ի՛նչ ուր ուր պէք է նը բեր.

— Դիւն կ' նի՛կ, կիրակուրներիւդ թէրթիար նայէ, ես խմին թէտէրիւքներս տեսեր իմ, հունէա զէնպղիին մէջ է՛ իմին ըրախիս ալ ու մէվզաներս ալ՝ փախաթ քչիյ մի թէղ պտուկինք չիւն րիմ բարոր տառըվոնց կանօս տի գայ:

Հետեւեալ տաւոյուուն էրթիկ կ' նիկ ուտեղդէնի պաշարով բեռնաւորուած շոգինաւ կը մտնին որ ճամբայ կ' ելլէ ԵՀԿԻքարուէն Ակնցիներով լեցուած, ու հետզհետէ Գումգարուէն, Գատրդիւդէն, Կամուրջէն, Պէշիքթաշէն, Ակիւտարէն, Գուղկուննուքէն և վասիորի գլուղերէն բոլոր Ակնցիները ու անոնց հետ նաև Ակնցիներիւն համակիր ոչ-Ակնցիներն ալ շոգինաւը կը լեցուին, տարիներէ հետև, մէկզմէկ կրտմնցուցած Ակնցիները զիրար կը գտննին, ամուրի երիտասարդներ հոն իրենց նշանածցու կ' որոնին, կը չափին ու կը չափչին, իսկ աղջկանց տէրեր' բարեմիտ ծնողքներ' առիթր չին փայցներ աչքիրնին խածած մանչու ծնողաց հետ տեմնուելու պատրուակ մը կ' ստեղծնին. իր խօսին ու կ' խօսուրատին, պատիւ իքրամ կ' ըննե իրարու, ակնկալութիւնմբ մը անշուշտ՝ մանսաւանդ մայրերը... իսկ անոնց պարիեւասաւն խաթունիկ աղջիկները՝ երկիւղածութիւնմբ կը համբուրեն թագաւորցու տղու տեր եղող ներկայ ծնողաց ձեռքերը:

Կէս օր է՛ Շոգինաւը Պէյքոց հասած է արդէն, քանի մը հաւրիւր Ակնցիներ և քանի մը տասնեակ ալ, ոչ-Ակնցիներ՝ ամէնքն ալ տօնական հազոււս ու կապուոտվ կ' ելլէն զիա ի գեր, դէս ի Աբրահամ փաշայի անտառակը ուր ամբողջ օրը պարելով ուշերդկուով պիտի զրուուն: Զատիվերէն զիր կը բարձրանան ամէնքը, Ակնցի ուղանաւոր և վաճառական ջոջ աղաներ, ախմէր, էքմէքճի, խանգիճի, քէսմիւրճի, չէշչյշճի, չիսիճի, դերձակ և կօչկակար էնսափնի, հայրեր ու մայրեր... բնոնաւորուած, մայր մը առջեւէն քաւու իր աղջկան դառնալով՝

— Քրի աղջէ՛, ատ իշ թագուր փարտբատրուելով քալի է՛, քրի մէզայ, կած ու կրակ իշաւ վրար, մենք Հստըմպօլցիներիւն ուրիշի չի տի լընինք, աս ինչու կ' ին է չի իրար. չէ՛ օղու չէ՛, մեզի պիտի չի ասենկ մօտան, մայնն իրենը ու իրենց մօտան ելլէ... մէրջապկա կը հասնի թափօրը սրոշուած հանգիսավայրը՝ իշտ

անտառակներով շրջապատու ոծ գեղեցիկ մարգագետին մը, ուր կը տեղաւորուի ամէն ոք իր ուզած ու հաւած տեղը, սակառներն ու զամբիւղները կը բացուին. կ'սկսին ուտել ու խմել, նոււզը կ'սկսի և ոգեւորութիւնը ծայր կուասյ:

Կարդը կուգայ զատրիյին, երիտասարդներ կը նետուին ասպարեզ, բայց աւաղ որ տամերու խըթլիխ կայ, Ակնցի աղջիկներ կամ չփառեն և կամ չեն ուզեր պարել ամբուն հնատ, խեղճ երիտասարդները ասդին անզին կ'իշխան մէյմէկ տաճ զսնելու համար, հազար դժուարութիւններէ վերջ գէշ աղէկ կը ճարեն՝ զլիւաւորաբար ոչ-Ակնցիներէ տամեր ու կ'սկսի պարը: Մեր Օվընէս աղան ու Ռւսկու խաթունը անկիւն մը քաշուած ժեֆ կ'ընէին՝ ուտելով ու խմելով, յանկարծ Օվընէս աղան պարուներու, խումբը տեսնելով կը դառնայ կողը՝

— Աղջի Ռւսկու՛ւ, դիւն արհա Այնէն ներ եկար, Բատրմազոլիս խաղը չես տեսեր, գնա մէջ մի սկյոր արէ բամ մըջերնին չի մննես:

Ռւսկու խաթունը՝ ինչպէս ուրիշ կիսներ, կը վազէ պարուներուն մօտ և իր կենաքին մէջ առաջին անդամ ըլլալով եւրոպական պարը կը դիտէ ու քանի մը վայրկեան յետոյ կը վազէ ամուսնոյն քով.

— Քըլ մէղա, Օվընէս աղա առ ինչու կիննէ, մօնչ ու աղջինկ կու զրրկութային ու կու դասնան. վիրա կ'երթան ու կուգան. առ իշխավուր խաղ է չիկխափ. ան քի ուր տ'երթան ու աշխան նը՝ կօյնած անդերնին բարով է:

Այդ միջոցին պարը վարողին գոռ ձայնը կը համար Ռւսկու խաթունին ականջը.

— Շեն Տրամատիկ ականջ...

— Տե՛ս, Հրամ ականջի տիքամ կ'ըսէ, զէնէր մօնչիւն մէկը «տա աղջին» ինձի տիւր» բաւա.

— Պալանակ' գավալիկ'...

— Մարիկ ու տատիկ, հրամայէկ իրար աի փետուին. վար ու իսի խաւորեալ շուն կ'ըսէ.

— Անաւան տէօ՛...

— Կու հայի՛ս, աւանակ ես զիւն կ'ըսէ,

— Անառիկ' Անգօ՛...

— Անտուկ ևս գող ես կ'ըսէ Օվընէս աղա՛, վազէ հըմայ իրար ու իւտին:

Իսկ Օվընէս աղան որ քանից տեսած էր արդէն զատրիյլը, կը բացատրէ.

Աղջի Ռւսկու՛ւ, ան քէլիմէները վըտիւկը ին..., օյինին թալիսմաթներն ին, առ թալիսմաթը տուող Երիքն ալ օյինին մարն է: Պարէն յետոյ կ'սկսին բանախօսութիւնները, հան Ակնցիները և-

րիցու, չորիցու և տասնիցու փառաւորուելով կը փառաւորուին:

Եւ եղեւ երեկոյ: Փամը տամուկէսին (Բ. Թ.)... շոգենաւը կը սուլէ, ամէն մարդ կը վազէ իր տեղը, պարապ սակառներուն ու զամբիւղներուն մէջ կը լեցուին ուտելիքի մնացորդներ, պարապ սիսակներ, գւաւթներ, անձեռացներ, զգալներ ու պատառաքաղներ. մէկը իր տղան կը կանչէ, ուրիշ մը իր աղջրկը, ու գունդագունդ կը դիմեն զէս ի շոգենաւ:

Անդին Օվընէս աղան օղիին ազդեցութիւնին լոլիկ եղած՝ կնկանը հետ բանավէճի մը բանուած էր ու չէր լսեր շոգենաւին սուլումը, մէտ մըն ալ զգաց թէ շուրջը պարապութիւն մը ու ամայութիւն մը կայ. սթափիցաւ յանկարծ ու գասնալով կնոջը.

— Հայտի նայինք, խօրըթան կարձ կավինք, զէրէ փոս գալերն ու առջերը մհղ տի փեթըրակին էկէր ուր քչից մին ալ օյալամիշ լրնինք նը, հայէ մէզմէշ ի զատ մարդ չի մնաց փոս. հատի եալլա՛հ... տա փաթիները ժաղուցտէ նայինք:

Երբ Օվընէս աղան զամբիւղը ուսոր նետեց, շոգենաւը երրորդ ու վերջին անգամ մըն ալ սուլեց. այս անգամ Ռւսկու խաթունն իր ամուսնոյն գաննալով՝

— Օվընէս աղա՛, կէմին կու զրուա, չափուիս արէ պաճախներդ քաց... կէմին կու զրուա՛...

Երբ անոնք պարտէզին դուրս կ'ելէին, շոգենաւը բաց-ախի սկսաւ, Ռւսկու խաթունը գէս ի ծովեզր վազելով՝

— Բարօոծի հո՛ւ, բարօոծի՛, պիր փառչա տուսո՞ւի... բարօոծի հո՛ւ..., քըլ մայն ի քեզ...,

Եւ մեր զոյդ մը տատրակները մնացին վասփորի ափերուն վրայ:

Հետեւեալ օրը լսուեցաւ թէ թէ Պէէյքօզի մէջ Ակնցի ախթէրի մը հիւր մնալով երկուշարթի տոտու առաջին շոգենաւով և նոյն ախթէրին գնած տոմսակներով վերագարձած են իրենց բոյնը:

Հի-հի-հի թի 7 Կ. Պոյիս 9 Սևաչ. 910



Ե.

Ամենա... Անհնական

ՓՈՒՓՈՒԼ ԽԱԹՈՒՆՆ ԱԿՆԵՆ ՊՈԼԻ

Ախթնը Մարկոս Ֆիլոռուզ աղա, աասնոց տուր առ միջտ առմէն օր,  
Պէկ ողլիցի ճիշճի աղջիկ, մատամ, հանրմ՝ սիրար քաշէր կիւերն  
աղուոր.  
 «Ասէնկ չիլիր ըսաւ օր մ'ալ, գրեմ կնկանս օր զայ Պոլիս  
Չեմ զիմանար քու սիրուզ, համբայ ելլիր օր մ'առաջ».  
 Փուփուլ խաթունն Ակնայ մէջ քաշեց խոշոր մի հառաջ.  
 «Կիտէրըմ պէն աղամա, հասրէթընա տայանմամ»,  
 Աս քան տարի քու սիրուզ քար պէտքք իմ ուր զիմանսմ».  
 Զօրեպան մը Ախւալիր Ահմէտ, շուտ մը կանչից ու սակարդեց.  
 Իկաւ ճամբայ Աղուսնիսն Գարանիսար սար ձոր կտրեց.  
 Մավանաներ միծ սանտարներ, կ'երթան կուղան սանրնդատ.  
 Իր զոյքերը ժողվուրանց Փոփուլ Խաթունն համարստ,  
 «Առխանի հոււ, տուառւի տիյէմ» բրոթներս քարոս տար»  
 — Փէշին փարա խթէրըմ, չիւլքի պէնիմ հավասմ տառ.  
 — Խա՞չ փարա տիբր, սէօյէ վէրէմ: — պիր չէյրէք վէր խաթունն սէն.  
 — Քրլ մայնի քեղ շան սուրաթ, լրսողները իշտ տ'ըսին,  
 — Եօխ մատամա, սանքի տէտիմ պէշ քուռուշ սէն վէրէսըն,  
 — Մանան տիբն ևս հայասուզ, զապթիյա չիկայ կրասուն».  
 Խանճին ժազուեց վրո իները, մարդը տուա իր շալակ.  
 Լազ խայլիսնի, ծով փոթորկոտ, Փուփուլ խաթունն սուտաւ նաւակ:  
 «Ով ուրբ կոզմոզ Դամբանոս, մում տի վաստիմ ձեր դէմը,  
 Խալըսեցէք իս աս տաշտէն, տակրս ջուր է ոնճէմը».  
 — Հաշան թէտամ ուլու, տուսան, պալուք քոռքար թէնուզոտ.  
 Այն ճիչ թէնուզ քիօրմէտուն պէ՛, քայուքչուլար լազ ուստա».  
 — Գետմնն օմնի ձեր նեղ տաշտն ալ, բարօնիխու ալ, խալիքն ալ,  
 Մէյ մ'ու կօրծի իշտ վայ ափամ, ծովը տ'երթամ ափալ թամալ.  
 — Հա հանաշտուք պիլ բարօսւ, խաթուն վէր մէջուայիսա,  
 Փարալարու վեր մ'ատամա, վիդ տա կիտէք սիլահաւ:

Տէսթուր, վաստա՛, պանտօ՛, եէօ շըն... փախն հան հոս,  
 Փուփուլ խաթունն զոյնը նետած, ինքն ալ փախէ յորդանսու,  
 Լիմնն, նարինջ, սանկ նամնկ զեղեր, մեր խաթունին փորն է քշեր,  
 Բրտրանցում, Փուփուլ խաթունն քուէրայէն է րան եր,  
 Բժիշկ, զեղեր, մեկուսացում, հայտէ՛ Ախնօս գարանթինա,  
 Մարկոս աղան հոս Պօյոս մէջ, վաղէ երթայ հուսու հունա,  
 Վթել է եկեր, մեր քոր ողին հինդ վեց օր է նստեր լարօն,  
 Գաթմիշ եղաւ անո՞ր կէմին թը չէ յուներ փարտ քարօն».

Տէրու եղած էր մեր մարդուկին, արախկ չունէր ան օրն ի րուն.  
 Հանգիստ չունէր ան ցորեկին և ոչ զիշերը աշքը քուն.  
 Մարկոս ամուն այդ օրերուն, բան մ'ուզողին կուասր պօլ չէն.  
 Եկաթը միտար իր կոմին էր, մաքով կ'երթար Ակն Ասուշէն.  
 Կիթակի օր մը կառք մը կնցաւ, ինչ կը անսէ, իր խաթունը  
 «Աս խաթունս բարով եկար, ֆէսացնցոցիր զիւն միր տիւնր».  
 Հաւ կիթ մ'առաւ միծ զարակէն, ցատկեց փողոցը խենթի մը պէս,  
 Գնաց զարկու ձիուն ճականն... Ակնցին կ'ընեն արսակու,  
 «Հի՞ ճի՞ ճի՞ եալլահ, հա՞ հա՞ հա հալլահ, ու կառապանը ձին մրա-  
 բակեց».

Մարկոս աղան Փուփուլին հետ այդ զիշերը հաշիւ մարրեց:

«Ճի հի հի» թի 19 կ. Պոլիս 21 Հոկտ. 910

Զ.

Անհնական հանունողձարին

Դուեր... պանդուխ Հայերու

ԿԱՂԱՆԴԻ ՕՐՈՎ... ԽԱՐԻՊԻ ՏԵՐՏՈՎ

Աս քանի մէկ քանի մէկ ևս քու ճամբագ տինային,  
 Պլօսս կամ կոյքած սրտով մինաւորիկ գուման ետին.  
 Ելիք ւ, եկուր թը չի՞ս զիսեր օրիկ օրիկ կու հալիմ,  
 Թագուորցու մօնչ մ'էդու կոյրին ձզած պրիեկրս իր զրբին:

Աս քանի մէկ քանի մէկ զիք կ'անիմ ու կու խրբին,  
 Թը չիմ զիմանար հէսորելիին կինճ արեւրտ տու ւ, եկուր,  
 Թար ւ, երկաթ է, ամա՞ր սիրորդ, որրիւնեացը մում վասի՞մ,  
 Վաներ եարիւկ բարով բան չէ, լարով աշքերս էղան կուր:

Աս քանի մէկ քանի մէկ օրեր ամիս ու տարի,  
 Լբիուց լընի թէրծիս մէջ՝ մաօք հետո ևս ինմին հեղ.  
 Զիկիակի թը հնչուկ ե՞ր ա'լլէ երածս ի բարին  
 Էստէմօքս մաշուեր իր, քինէ ի զատ չի կա ինծի ակրամն դեղ:

Աս քանի մէկ քանի մէկ Զատիկ, խրիւմ, Տէրբնոսա,  
 Տի զրլարին զու տ'երթան՝ ա'լս կու քաշիմ աօներին:

Ախս ու վա՛խըս հովուն տա՞մ, քեզ կու բերէ առ բնծաս.  
Քանի օրերըս կ'օսնին՝ մաղիրս բուրդ ճերմկին կրնել կուտամ՝ քլնծ  
հերուն:

Առ քանի մէկ քանի մէկ տի գան ա՛երթան կախ զու կաղօնա.  
Եատ տարիներ հինգուցի, կազօնա օրով լաց արի,  
Հին տարիներ իմ արցունքս չի տեսան. իս թողուցին քեզ կարօտ,  
Աձա՞ք տիգաս օճախըտ, տի տաքցնե՞ս...պաղ եաթախըս գալ տարի:  
Կալոց ե. Տարի թի 34 Կ, Պոլիս 1 Յունիս 1913

### ՓՆՏՐԵՑԷՇ ԱՄԷՆ ԿՈՂՄ

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԱՂԵԾԸ

ԴՐԵՑ ԽՄՆՈԹ ՀՐԱՊԱՐԱԿԱԳԻՒԹ

### ՅԱԿՈԲ ՏԵՐ-ՅԱԿՈԲԵԱՆ

Քեմալական արշաւանքիր, Կարսի եւ Ալեքսանդրաբոլի անկում-  
ները, Հայ բանակին խայբումը, Յարձակման եւ խայբանի պատ-  
ճառները. Պալէկվիեան տրապետութիւնը:

(Անիսիոլ փաստաբուլքիր, դիւանագիտական գրեր եւ բազմարի  
լուսանկարներ)

### ՀՐԱՏԱՐԱԿԻՉ՝ Մ. ՏԵՐ-ՍՍՀԱԿԵԵԱՆ

### Կ Ա Ր Դ Ա Ց Է Ք

### ԱՆԿՈՒՏԻՆՆՐՈՒ ՏԱՐԵՑՈՅՑԸ

1921

ԶՈՒԱՐՃԱԼԻ ԵՒ ՊԷՍՊԻՍՈՒՆ  
ԳԻՆ 15 ՂՐՈՒՇ

### ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱԿ ԶԲՈՍԱՎԱՅՐԸ

ՀԱՅԱՐԱՆ ԱՄԵՐԻԿԱ ԴԱՐԵՉՐԱՏՈՒՆ

ԲԵՐԱ, ԱՐԱՐԱՏԻ ԴԵՍ



504

Ա. Վ.

ԳԻՆ 5 ԴՃ.

Յ. ԱՄԻՐԵՆՑ



ՀԱ ՀԱ ՀԱ, ՀԱ ՀԱ ՀԱ

ԵՐԳԻԾԱԿՈՂ ՊԱՏԿԵՐԻ ԵՐ  
Բ ՊՐԼԿ

Կ'ուզե՞ք երկար, ապիհու  
գործածե՞ք ձես.

ԿԱՌԵԼՈ ԶԵԿՈՑՑ

Կարշակ պռու բնիկցողը կամ բնիկցողնիմ աներանեցօրհն պիտի և  
այ ձեմք սրին դնի, ուպես զի չհարցուի ձարիկ... խնդաշին.



Տպագլութիւն - Եր ճրամագլութիւն

ԱՐԵՎԱՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

11

## 3. ԱՄԻՐԵՆՑ

ՄԻՆԵՄԱ ՔԻ ՔԻ ՔԻ, ՔԱ՛ ՔԱ ՔԱ

ԼՐԴԻԾԱԿԱՆ ՅՈՒՂԻԱՆԱԾԱՐՔ

→→→•••••

Է.

ՔՈՂՔՐԱՅԱԿԱՆ

ՄԻԹԻՆԿ ԳԻՆԵՏԱՆ ՄԷԶ

ԲԱՆԱԽՈՍ ԱԿՆՅԻ ԿՈՉՄՈՍ ԱՂԱ


ՆԵՐԿԱՅԵՆԵՐ, Կեսարացի, Ալմացի, Տիգրիկցի, Թհիրտաղցի, Վանցի,  
և Արարկիրցի:

Ճարաթ իրիկուն է, մէկը սովորական այն շաբաթ իրիկուններէն որ խրաքանչիւր քրիստոնեայ թաղի մէջ ընդհանրապէս եռուզեռ մը սղեսորսթիւն մը կը բերէ իր հետ: Գում դաբուի մէջ ենք:

Սրճորանները սովորական օրերէ աւելի լեցուն են՝ յաճախորդներով. իսկ զարեջրա-գաղլինօ-դիմուսունները խընճախընձ լեցուն են խնկարկուներով: Տեսնելու արժանի էր այդ շաբաթ իրիկուան այս սրբազն վայրերու՝ ողեւորիչ ողիներու՝ ոգելից ողուսց տաճարներու խուռներամ ամբոխին անեացումը դէսի տեսանելի և շօշափելի սրբուակաւոր այն սուրբ ողիները, որովհետեւ բոլոր թերթերը մի քանի սրէ ի վեր Ն. Վեհափառութիւն Քոլէռային չմատչելու համար ի համբոյր կը յանձնարարեն... Փիշիներու մէջ մտնել:

Բաղոսի համեստ փոքրիկ մատուռներէն մէկուն—վանեցի Վըրդոի մեյխանէն—մէջ՝ գեց կէս-աղտոտ ոհեաններու շուրջը բոլորուած բոլորանուէր սրախ կը խնկարկէին ջերմեռանդօրէն քանի մը Գաւացի, Պողոսցի «էռնաֆ» ազգայիններ, նոյն օրուան իրենց խօսակցու-

(\*) 1910ի վերջերը Կ. Պոլսու մէջ ճարակած զօլքաի միւսնդութեան առիթով զրուած:



11648 - 7  
P-

թեսն պոարկան կը կազմէ քանի մը օր առաջ պաշտօնապէս թերթերու մէջ հրատարակուած գոլերային գոյութիւնը մայրաքաղաքին մէջ

Նախ խօսք կ'առնէ ներկաներէն՝

ՊԱՍՏՐՄՈՒՄԻ ՆԱԶԱՐ (Կեսարացի) — Վրդո', աէն բախիսնըն քէս-կինի վէր պու ախշամ, չունքի Պարապէթ աղատան տռւեան քի զուռա դէմիշի Ըսթամոլու, տռւյուեօն մու։

ԳԻՆԵՊԱՆՀ. — Տօ', պանըմ չօխտան խաղարըմ վար, խօշ կալոր սափա կալոր, օ' պանըմ խաֆտատարըմ, տօ' վալլա են զօլառա կ'ենա-սեն ինչ կ'ենասեն խօշ մերդի, ճան մերդի. են մեխանանիներաց պա-խալան խրեշտաւկն ի իրքի, են խըգնառութին ուեր զիսդէ միթը միէջ՝ տոխթօրնիք կ'ենան, ու իր թապէենք տիւզ արտախին ու մաս-տիքեան, տօ', զիննաք ուեր մէրդ թալէ մէջ վար փարից խօրօսիկ զինուց ու զննեախից, կ'աֆանէր կը պլունըուեն. են վախիթ խա զուռուան վախուց սավուշմիշ կ'եղնի սարխօններաց, զիննաք տօ', ուեր կ'ենասեն խենթն էլ սարխօչից վախեցած է խա'.

ՍՕՊԱՃԻ ՄԱՄԱՍ (Մրարինցի). — Տօքթօրնիք կ'ըսին կու քի ջուրը եռացոցէք տէ անպէս մը խմեցէք, ըմմա իշրէթին հըմար հէշ բան մը չեն եսեր ը նը. կ'ըսիմ ը քի աճա՞ր ըրախինիս ալ եփէնք ը նը բնտո՞ր կ'ըլի, լաւ չ'ըլի՞ր ըրա, եա զօլեռան պայտանան գր-չին մնէ տէ եքքը ըրախին հետ մեր փորը մննէ նը զէշ չ'ըլի՞ր ըպա...

ՖԷՄԸՃԻ ԹՈՐՈՍ (Ժիվինցի). — Մէ՛րդ, ի՛շ կ'ըսես ի մէ՛րդ, խել-քիդ պառուկը էնիծիմ մէ՛րդ, ինչ է, էտպէս կ'ըսես ի միքունիսները հէշ մէունին կը իշրէթին մէջ, հէշ ու եղջ մընա՞ն կը.

ԷԲՄԸՃԻ ԿՈՉՄՈՍ (Ալեցի). — Էֆէնարը նէ՞ մինասիպէթ, միթկուն ի՛շ ճիվերը տ'իլլի ատիւնք փիւթիւն սիւմմէ թէտէրիւք խօրթաներ ին. սալախանան հէքիմներիւն իյն թաղ արած ույտուրմա-րաներ ին, ատ հէշ է էֆէնարը ատ հէշ, աս զօլսախին մատան ես բարով գիտիմ. Ասված օղորմի ձեր ալ անցաւորաց սպիքը, լուսա-փորի աղա տայիս ճիր խսրանկ թէրթիպեն գրոջ եր, հէմ ալ վեց աղարիսն կոխերով կ'ըլի եր, օպին սէքիզե ուզ տօխսան իքիթա-րըխին գոլըռան միշ մի արհա ուր եկաւ նը ատ վախիթը, օղորմած հողի աղա տայիս կ'ըսեր թը՝ վելուր կ'ուղէ թը գոլըռային չի բռնուի նը թող սեւ հաւ մի առնէ ու զայ իս զննէ. Ասարձու զօրութինովը ու հըրիշտաքներիւն բարեխօսութինովը սեւ հաւուն արունեն նուսխա մի կու չինիմ ուր չ'ըլին ի վար կու կախէ, համայիլ մին ալ կու զիրմ ուր բարձին տակը կու զնէ ու ըսէնէթ կու սպանի. իշթէ ան վախ-

թը ըերնին է ինկեր ուր գոլըռան բուերը աի գայ, հէտո ունի քի.

ՊԱԼԸԽՃԻ ԱՐՈՒԲԻ (Գում Գարուի դրսեն). — Աղա', ափ իտէր-սըն ճէսարեթըմա, այրալ տէմիլ ա', պու կօշեռա մը նէ կըրողըմ արր, փէք աղէկ ա' միթիօ'պ է ինչ խանանախսի է, առնքիմ ուր պէօմէշի պէս պան մըն է եղեր, հրմանաւկ խատաւ կ'ընեռ կոր քիմ ատանկ պան չէ պէյի. էյ ապա ինչնին պան է, ին մի տիր, չին մի տիր, եօլիսի տիրիսի, պէյէլի.

ԹՈՒԿՈՒՄՊԱՃԻ Չ ԳԻ (Թէհիւրտաղի). — Եաշա' պէ ախալա-րըմ, եօլէ եա' Պու գոլեռա տեսիքէրի մաթմաք պիր ափւշման քի հապէր մապէր վարմէզ, պարէ տառաջն քերի խաստ ընեմ սրտը չը-սոր օր թէտարիքով կենանք, ճիվ սմաններմիս սրիոր մը հաղնինք, տանակը միջքերնէս պակաս չընենք քի ատ եռւմուռնախ գոլեռային հանարպմաք նէ քչիկ մը օսուն թաթլը սաթալըմ քէնտիմիզի, իրչ օր չէ նէ ինչ պիրիմ սրդաթ ունի նէ օրունաւ օսուն պիլէլիիմ:

ԿՈՂՄԲԱՍ. — Էֆէնարը, լուսափօքի աղա ապիսա լուսերուն մէջը պակի, կ'ըսեր թը՝ Քիրիստոս Ամենաբարին եր ուր ուր խաչը տի հանեցին նը, Գոզգոթախն լէոր երթալնիքին, շալկած խաչը ծոյր եր տէ եռուլմիշ եղաւ, ճամբուն վրայ եահուատի մը ախնին գուր քը-չի մի վար զրաւ քի սուլուխ առնէ, տիւնին տիրն ալ եղին ի վեր կօյնած է եղեր, հաղախն օգին սեպէ, իրեն եռողունութենէն սեպէ Անմենաբարին ծառվրցած կալլի ատ արա նը՝ ատ եահուատի օլա-ձախ նէրիթին պակի մի ջաւր կ'ուղէ, նալ պու քի ատ ջըֆուտ շան տղան ջուրը չի տալին խաթինազար գուն երեսին կու զոցէ ունիրս ճէնելլիմ կուլլի, ատ խուսուար Տիրոջը կիւճը զընաց, չիւնիոմ աւ-լէմ աշխըրքին ջրերն ու ծովերը ինք եր խառնգծեր ու խրյակնիթ օլլի խրյանէթը թաս մը ջուր տաղը էսիրկէմիշ արաւ, Տիրն ալ ան վախ-թը անիծեց ատ նանքիօր հէրիֆը ու ըսաւ թը՝ Տաչուկ գատաստա-նիս օրը մահրտ ըլլարուս ու ու չի զընսես. սէրսէրի ժօռ զաւ աշ-խրբին բօլերը ու ըսէնէթ չի կալլիս. պատուհան լընիս ու մարզիք քու ծնունդգ անիծին, կոխած տեղը խու չի բռւնի ու գասած մարդգ օղմիշ չիլլի: Իշթէ ատ պիշխմուզ հէրիֆը զօլըռան է ուր սէրսէրի կու քալէ աշխըրքին մէկ պոչէն հըժուկ մեկալ պոչը, ճիւպպէին ճօթը զամած մարզը սիւրկիսն կու շալկէ հրման, վախութ եկու տես քի շան օրգի շան ողան հէշ մարդիւ չ'երրուար, մինակ թը վեց-աղարիս կարզբողներին կ'երաւայ քի զաթլը զօլըռան անիւնզմէ կու վախոչի ու չի մօտիյնար, նէ ալ անխնյ նուսխան կալուպին քով

կուզայ: Եկեղ քի ուր չեք աւտաւար նը «Աէլուէրի Ետհուտին» կարգեցք:

ՊԱԼՅԻՆՃԻ ԱՐՈՒԻԹ. — Եաշա՛ Կօզմոս ախապար, մասալըդ փէք Խօջոս կընաց, Վրդո՛, վեր պէք պիզիմ Կօզմոս ախապարա. Միւսները (միաբերան), — Պիրէր տէ պէնտէն. ԳԻՆԵՊԱՆՔ. — Հայտէ՛, վազը՛թ...

Ը.

ԳԻՐՔ ՃԱՇՈՒ... ԿԻՐԱԿԻԻ<sup>(\*)</sup>

(ՅԵՐԿՐՈՐԴ ՆՈԱԶՈՑԿԻՆ ԸՆԹԵՌՆՈՒԿԻՆ?)

ԸՆԹԵՐՋՈՒԱՃԱ Յ. Ազիլեան մարդարէ է.

Իսկ այս ո՞վ է որ զիմեալ դայ Մալաթիա է, կարմրութիւն յոյժ ի հեռուստ տեսանէ և գեղեցիկ ու տաքուկ փալքոս երեւակայէ մէպունական ժողովին հայոց ի Ղալաթիա. զալց է բուռն զօրութիւնք և պատուզվ: Ես խօսիմ զարդարութիւն և զիրաւունս փրկութեան. վասն է՛ր նոփրդնոր են ձորձք քո, և հանդերձք քո իբրև պանցիրի այլ բանք արդարութեան ոչ տան մէքալիի պանքէրի, սարափի կամ թիմանարի, զի սահմանազութիւն հաւասարութիւն երերի մէջ բալրողի և անվարտի: Արդարութիւն եզեն հանապաղ խօսք եմ և ազատականց ոչ ոք էր բնդիս. ի ծննդենէ ց'այսօր կոչեսցեն ինձ խիւ լատուփ որ թարգմանի Ազրի զուրուու, և զամենայն բանք իմ զոր ասացի ի ժողովին ազըրա եազըրն էին ամենեքին: Եւ եթէ ոչինչ ասացի չար՝ ընդէ՛ր հարկանեն զիս: ձաթեցուցի հակառակորդքն իմ սրտմտութեամբ, և ճմլեցի ցնոսու բարկութեամբ՝ այլ ոչ կարող եղէ իջուցանել յերկիր: Յետ երկուց ամաց յանուն ազգային պարտականութեան թօթափեցան հարդերձս իմ և մաշեցան կօշիկք իմ երթ ու

(\*) 1910ին Մալաթիու ազգայինները՝ իրենց բուէներովն ընարսւած Ազգ-Երեսփոխական Յակոր Ազիլեանի տեղ կ'ընտրեն Յովհ. Զայեան անուն ազգայինը. ինդրելով Ազգ. ժողովին բեկանել Ազիլեանի ընտրութիւնը անոր հակալուսակցական ընթացքին համար, Յակոր Ազիլեան եւ ապա Օննիկ Զայեան նոյն տարին կը մտնին.

Դարձելով Սամաթիաէ ի Գում-Գարու և ի Ղալաթիա: Զի հասենալ էր ի վերա նոցա օր հատուցման և պատասխանատութեան, թէպէտ ոչ էինք տալ զիտելոյ նախօրօք՝ մինչեւ եկեալ հասեալ օրն ամ փրկութեան Ազգին մերոյ. և եթէ կարկամեալ բերանք բանան այլոցն, ընդէ՛ր ոչ բացից զիրան իմ և ոչ հարուածեցից զոււտ հերոս և զոււտ ազգասէրս և զոււտ շերիարձիս: Լաւարուք զի ես հանապաղ ազըլ եմ և ազըլազգ դործս ոչ տեսանեմ և խօսիմ: Ապաքէն ասացի ի ժողովին, եթէ կան ծիանք զորս արժեն միայն յիսուն դահեկանս, և գարձեալ գտանին ծիանք զորս արժեն յիսուն հնչուն ոսկիս օսմանեան. այր ոմն արժէ հաղարաւորս ի մարդկանէ, և բիւրք բիւրոց մարդկան ոչ արժեն այր մի որ ունք խելատուփ ի զիսի իւրում, զի ոչ իցէ ազըլ հայրենակցաց իմոց Մալաթիացուոց, զի խուլք իցեն որ ոչ լուիցեն և կոյրք իցեն որ ոչ տեսանեն խելքն իմ և տուփ նորա: Եթէ նախամէծար իգէ Տեառն Զայեան քան զիս, եթէ յաւ զիտացէ պատրաստել Զայն ի սամավերին, հաւատայցէք և զուք զի ոչ հաւասարեսցի յիս. քանզի ես ինքս յորժամ տղամարդ էի՛ անցուցել եմ ի Կովկաս, պարտպել ուսուցչութեամբ, և որպէս մի հասարակական գործիչ տեսեն անցուցել եմ փալլուն և չողջողան առւրք. բազում ինքնաեսու եռացուցել և ախորժահամ չալլու պատրաստել՝ խմել և խցունել: Այլ այժմ որ ոչ ունիմ բալրօ և կամին ի քաղաքացուոցն Մալաթիացուոց նասուցմանել պատզամաւորս բալրօլլս ի ժողովի, զի խօսք բալրօլլեաց են հանապաղ և սուս բալթօ-սրզաց:

Զի որ ունիցի ականջս լոկլոյ լուիցէ ասէ Տէր:

Ալէլուիա, ալէլուիս ... տէրտինի աննամթ մարգո փաշակա՛: Հի-հի-հի թիւ 10 կ., պղիս 19 սեպա, 910

## ՆԱՄԱԿ ԳԱՐԱՄԱՆՑԻ ՈՒՍԹԱ ԱՆՍԱՌԱՍԵՆ

Անդամական պատճեն Պատճեն Պօջուին

ԳՈԼԵԲԱՅԻՆ ԶՎԱՐԱԿԱԽԵՂԻԱԽ ՀԱՄԱՐ ՀՕՐ ՄՔ ՊԱՏՈՒԽԵՐՆԵՐԸ

Աշվալուում օղուում Պօջուան

Արամազտա պօջուան յեւերտէ պայծաղ

Իքի կօղուում համըրում

Կէնառէրտրդն տօդղուզ մէծիսից սիմ ախչայը ինձէ սուլու նէք  
քէս Ղաղմատան ալարի ամմա զօթի դօփուղու զօփէխ զուրփու ,  
տէլիւք հէմ սիւլիւք փարալար տայատը . հէր նէ խատար տայատը ,  
ալմախ իսթէմէտիմ իսէ տէ զինէ սիւրիւ վերտի զոփէլին օղու .  
տույու հօ՞ն մու , պիր տահա պու զօթիւ հէրիֆ իլէն կօնտէրմէ . ու-  
ման քի փօսթա իլէ կրնաէրտէն տահա էլի եափան : Սէն նէ՞ կորիօն ,  
իքի կօղուում օղուում . պուրատա Տամեանու տայըն «Անատօլի» դազէ-  
թասլնը օխուտու . քի Աթանգոլա դոլուտա խասթալըդը զէլմիշ . աման  
աման քէնաթինի սախընտրը հա' . մախառւա զասապայա զէթտիմ տէ  
տօխթօր զարալամպու կօրուում . պախան նէ թալիսմաթ վէրէն տէ  
նու զօրէ սանա եազան . թօխթօր տիօն քի այախ հօլուեա քիրէն  
տօքէն . պիր տէ սախ Փրոիք մը ասրս Փրուաք մը՝ պիր իլած վար  
մը . իշթէ օնտոն տա հէր կուն թիւքղեանըն հէմ օտանըն պուճախ-  
ւարընա թէօքէն տէ օյլէ եաթըն զէճէլէրի . կունտէ պէշ օն զիրմի  
զատէխ չայ իչէն , տիւքղանտա զօնեախ սախթան , կունտէ պիր զաչ  
զատէխ տէ զօնեախ իչուն իյի եափան . չիւրիւք տօմաթէս , պալարր-  
ծան , պամիյա եէմէսէն կօղէլ եափան . զավուն զառփուզ եէմէստէն  
սախըն հա' , հէմ զիյանը կօրէն վէ հէմ տէ իգօնօիրի եափան , չչմէ  
սուեու իչտիզին վախրթ էվէլ փիւրիէն տէ եօյէ իչէն . հափթա պա-  
նա զէլիր քի պասթիմայը ըլա զաշար փինիրի տէ սուտա զաշլասան  
տա եօյէ եէսէն կօղէլ եափան ափեօն պէն . պիր տէ պէնիմ իքի կո-  
զում օղուում , թիւքղեանըն սըչանլարընա տա պիր շարէ տիւշին տա

դրութըր , չիւնքի զօրընիօն քի սթանլուտա պիր թիւքղեանտան օ-  
պիր թիւքղեանա զօրըն թացընեան հէփ պու զօփօղու հայլանլար ը-  
մըզ : Պիր զաչ կունտէն պիզիմ ուստա իսկէնտէր Սթանլու դէճէխ ,  
պիզիմ զօնա փիսիրի կօնտէրէմ տէ թիւքղեանըն օ' քօթիւ հայկան-  
լարը հէփ թօփիասուն օլման մը :

Միթերան իքի կօղէրիստէն օփէն , զէլինրմըն կօպէյի կունտէն  
կունէ փրալիօն . ուման քի իքի այտան թօսնում տունեան զէլէճէխ ,  
իշթէ պաթերան սանա մուժտէ վէրիօն : Փէլթիւն եշ տոսթ ,  
զըսրմլար վէ ախսպալլարըն սանա սէլամ իտէն , օրատա դումպարո-  
սում եփթատ աղայա թարաքըմուն մախսուս սէլամ : Եէտի եաշըն-  
տան հէթմիշ եաշընա զատար փիւթիւն հէմչէրիէրէ սէլամ եազեօմ .  
իշալլան աղ վախրթատան կօրըչուրը :

Բաթերան

Պախսդալ ուստասը  
ԱՆԱՍԹԱՍ ՏԱՅԼ

«Հի-հի-հի» թիւ 12 Կ , Պոլս սեպ . 910

Ժ.

## Ա Ռ Տ Ն Ի Ն . . . Ս Ի Ն Է Մ Ա

ՊԱՌԱԽԱԿԱՆ ԽՕՍՈԽԻԾՈՒԻՔ

Կէտիք-Փաշա , Աէրայ իշի , Թիւլպէնտամի խանի աղբիւրին գլուխը  
երկու կիներու միշիւ .

— Քա՛ Սուրբիկ , Բմաղաք եղածը .

— Զիտեմ ի՞նչ եղեր է քի .

— Քա մեղայ , ամին մարդ կիտէ տէ տուն նասը չի տես ,  
իշթէ մեր քովի տունը սուլամի Փանոս աղան կիտես եա' , կիշերով  
զօնքանյը տունէն վանտեց նէ անոր համար , կ'ըսեմ . տեսնելու պան  
էր , սողախը թէքմիլ թունտ ելաւ , կոիւ փաթըրթը մը քի ծաներնին  
օխտը մահալէ պոնեց :

— Անանկ պահ մը անկանձու ընկաւ ամա իրաւ օր ոէպէսպը չիւտէի:

— Սէպէսպը ան է քի Փանոս աղախն կնիկը կ'ուզէ կոր քի ամէն կիրակի առապա պանէ տէ մէյմէկ թառափ տանի պտտցունէ, մարը ըսես նէ տահա եվելի հավէսլի ճառը մը, կ'ուզեն կոր քի վիրա պըտէլին:

— Աղէկ ամա, զաթը Փանոս աղան էսմափ մարդ մըն է, անձախ երկու ծարը իրար կը պերէ, կրնայ մի եա' ընել.

— Մարն ալ ու աղջիկն ալ կ'ուզեն կոր քի խօսքերնին քալեցունեն, մարդը չունիմ, չեմ կրնար կոր ըներ կ'ըսէ. զօնքանչն ալ պարէ չկարգուէիր մատէմ քի չանէիր նէ, ըսկուն պէս փեսան ատոր վրայ ծանը ծգեց, ու անխոփիր կոփու մեծաւ քի ինչուան զօնքանջը տունէն դուրս հանեց նէ:

— Ընծի միայ նէ, Փանոս աղան հախ ունի կ'ըսեմ, ինչու քի ամնն հեղ մարդեն կը քաշէին կոր սանկ նանի տարի մը եղու կարգուելուն, լաստիքի անապաներով ամնն կիրակի Փևաղբախանէ, Զիֆիլտար, Ֆէնէր Պախչչղին, Ֆիլոփիան, Զըսիլճի չայրին, Պօղաղիները՝ ճուրերը կ'երթային, ինչուան քի ալ մարդուն փարան հաւառ նէ.

— Անանկ է ամա, կինձը տունին պուճախը նստի՞ տէյի առեր է զահար, ճակիլը հաւէս ունի, կ'ուզէ կոր քի կիրակի մը զայ նէ աղախն հետ պտուկի խաղինմները, ճուրին կլօնները չալոր չաղանախն մտիկ ընէ. հէմ կտորնուկ մը սիրար կը պացուի հէմ ալ քշիկ մը հավա կը փոխէ. մեր կիանալը կնիկ մը քի էրիկ կ'առնէ նէ անոր սայէն հէլպէթ օր տեսնէ պիտի. աստարձուկ մը պանը շած կը տեսնան.

— Ամա քուրուկս հանըմը օր տեսնէ պիտի տէյի աղան թոփ նետէ պիտոր...

## ՃԱ.

### ԱՌԱԽՈՏ ԼՈՒՍՈՅ...

ԵԲԻՇ ԱԳՈՆ ԲԱԹՔՈՆԻՆ,

(ԵՂԱՆԱԿՈՎ ՊԵՏՐ Է ԿԱՐԴԱԼ)

Առաւոտ լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեա. Բղիսումնուկուոյ, բղիսեալ դայցախ, բազում գանձ դիզմէք: Գանձդդ ողորմութեան, գանձա անսպառ, գանձ թող հանապաղ. Գումն արքայութեան, զրամն է բացող. գլութական հրաշեօք: Երեակ գոյութիւնք, եղելոց ինամող, եկ ինձ ողորմեա, Զարդիք ոն օգնել, զուկուօք զար ծաթօք, առաս պանդնօթօք: Են այր որ գայցէ, էնայիրար, է միշտ ոսկելից.

Բնափիր առն այնմեկ, ընդ առաջ գացէք, ընչազուրկ ըրէք: Թագաւոր փառաց, թագ հարստութեան, թագ է սպարծանաց. Փամ է քսակին, ժարով գացախն, ժրաջան որդուովք:

Ի քէն տէ՛ր հայցեմ, ի մարդասիրէդ, ինձ մի քիչ փող առուր, կուր տէ՛ր աղերսես, լումայօք ողորմեա', լալահառաշխ, Խորհուրդք չարին, խարդախ աղանին, խարին զէտ հողին: Ծառւնդն իմից, ծածկել ոչ կամէր, ծերուկ մորիկին, ծանակ մեր կութիւն:

— կեցիր՝ մկը . . . կոչեց չորպանին, կեցող մշակին. Հայտէ զնա՛ շուտ, առ մը բեր պարարտ, հիմայ անպատճառ: Զայիւն աղաչէ ձեռօքն պաղատէր, ձրիակեր տնանկն...

Կօփի գաննութեամը, տամրեր գոռաց — դամբար քո շիջի... — ձինէնէմ նղիր, ձէնապէթ հէրիփ, պուաց ջօլ աղան, ձամբան ցոյց տալով:

Մուրիկն այն ժգեն, մթագնեալ դիմօք — ման զաս զոնէ զուռ, մուրացիկ լինիս զու էլ ինձ նման, ըստ. հեռացաւ:

— Յիսուն առ հարիւր, յաւէտ պիտ' շահիմ, յիմար ժողովուրդն, յաւիտեան խարեմ:

Նշանաբանն է նոր համրաւ անուն: նրան պէս կանայք, նստին միշտ իմ քոյ:

Շարունակ սօնքամ. չողոքորթելով, չորթեմ չոչորթներ:

Որոգայթ լարեմ, ուրախ և զուարիթ, ասքերս փոեր:

Զար մշտկներ դուռք, չափը անցուցիք, չկայ ձեզ զրամ.  
Պէտք չունիմ ձեզի, պիտի վրասեմ, պէս պէս խօսքերով յոխոր-  
տար տղայն:

Զուրի պէս հոսին, ջինջ գեղին սուլիք ջնջեմ զէրօներ.

Ռամիկ միւշրերին չերթար հիշ գառղին, ոօմը կը ճնկեմ, կեցցէ  
սահ կեանքիս:

Մէր անուն փարա, սիրով քալ հրծախմ. սիրովդ արքենամ,  
Վասն զիտիւնան, վասն ողորմութեան. վերստին գայցես:

Տենչալոյս տեսլեամբ, տուր ինձ հագնալ, տէր սուկի արծաթ՝  
Շաբունա երկրաւոր. բահամթ իշխ սարքեմ, տատին աշակերտաքս:

Ցողէ միշտ սուկի, վասն ցոփ անձիս, ցնծացէ հողիս.

Խւմէտրա շատ է, Խոհազ մալ կ'նրթայ. Խւհեաչն չէք կու գայ:  
Փոթորիկ փրթաւ. փահցան ասրանք, փահցան սուկիք:

Քար ու քանդ եղէ. քանքար ոչ ունիմ. քար սրտովս դոիր:

\* \*

Քար մ'ալ հտեւէդ, վար պապանա սէլամ սէօյլէ:

Հի-հի-հի թիւ 19 Կ. Պողին 3 հոկտ. 910

## Նուեր Skr պապաներու ԾՆՈՒՆԴՆ ՈՒ ԿՂԵՐԸ

Տէր պապաներ հին սերունդին,  
Պոլսոյ հասու զիզ եւ թէ մնժ փոր,  
Ճերմակ պիքք կրծկալ կուրծքին,  
Հալաւ ճերմակ տղեղ-աղուոր,  
Հարսունք կարգած՝ նարօս կապած,  
Երեխաներ թօմպուլ—հինար  
Անուն—հօրով աւագանին մէջ ընկղմած  
Հարուստ—անանկ մեռելներէ առած աւար:

Տէր պապաներ հին սերունդին,  
Ինսաց մահու առիթներով,  
Կամար կապած զրամով հին,  
Ամրան շողին Վոափորդ զով՝  
Եւ կամ ձմրան քամիին սառ,  
Մեղկ ու տաքուկ սալօն ընտրէ.  
Գեղի անրտերն ալ ձոր ու սար,  
Քաշկը կը ուղարկներով հինդ ախուզ:

Տէր պապաներ նոր սերունդին,  
Մարմնով վախտ դատարկ քամակ՝  
Նորինծայներ մայրաքաղթին,  
Մօրուքն անոնց սեւ սաթ համակ.  
Աշխոյժ դիբեր ու վառվառն,  
Դիշեր ցերեկ անխոնջ տքնին,  
Ջանան շինել գիրք ու անուն  
Մինչ որ ծաղկեայ փիլօնն հագնին:

Նոր սերունդին այս նոր ընծայն,  
Նախ ուսուցիչ և կամ համաֆ,  
Հրամարի մեր աշխարհիկ կեանքէն ունսյն.  
Եկ տես սակայն ծալլեն անոնք իրենց ինուագ,  
Նոր սերունդին տէր պապաներն այսպէս.  
Երթան համնին հին սերունդին տէրտէրներու:  
Լինիլ մէյմէկ զերթ զահանայ խրոխտ ու վէս.  
«Սակաւք են ընտրեալք» դարձան տանիլ մեր տէրտէրուն,

\* \*

Թէ նոր թէ հին սեւ միապիշի,  
Թէ մայր ծոցէն կուսաւորչի,  
Թէ կաթոլիկ կղերն անլի,  
Սօրքեն համայնքն . . . յանուն խաչի:

\* \*

Ճերմակ սաւան մը համասփիւռ,  
Ծածկէ երկիրս պաղ ու ցրտին,  
Կղերն անհոգ վազէ շատապ՝ դռնէ ի դուռ,  
Լրվլր լլվլր «Ենորհուրդ Մեծը» կը ցափրտեն:

\* \*

Բաթիլ բաթիլ ձիւնը կ'իխայ խանձարութէն  
Յիսուս մանկան ցուրտ մըսուրին,  
Վճիտ ճերմակ սառեր կախուեն քիւէն սարէն,  
Որպէս արծաթ—մեր կղերի ախորժակները կը սրուին,  
Զիլ կը զարնէ վիշշերն անոնց . . . շատ գործ ունին.  
Հոս հոն ձիւնին վրայ կը նշմարուին սեւ կէտեր:  
Գիտէ՛ք ինչո՞ւ ամէն տարի Յիսուսները կը ճնին,  
—Որ պարարտնայ սեւաղղեստ . . . ճերմակ երես մեր կղեր

ԺԲ.

## ԽԱՐՈՒԱԾ ՂԱՅՍԷՐՑԻՆ

(ԻՐԱԿԱՆԻՆ ԱԹՆՈՒԱԾ)

«ՊՇԵՆ ԱՌՆԻՆ ՏԱՅՐՈՒՄ»

Երեք համած վարած ձկնորսներ ձռւկ գնելու համար պալրք հաշնէ կ'երթան, նոյն օրը օղբ աննպաստ ըլլալով մինչեւ ժամը տասը կ'սպասն ու ձռւկ չ'գար. երբ ձևունայն ետ կը դառնային Պալըք փազարի կողմանկի փողոցներէն մէկոն մէջ կը հանգիստին գաւառէն նոր եկած մարդուիի մը որ դիւխը անկաղաղար իւղու ֆէս մը գրած՝ առանց ծոսի և մաղէ տիղլիկ մը հազած՝ ապուշ ապուշ չորս կողմը դիւխով կը դեգերի: Երեք ձկնորս ընկերներուն ամենէն իւսպատային և անուանին գարզաչ Սէրչօն ախըմարդարի գաւառացին մօտենալով ու թեւէն բռնելով կը հարցնէ.

— Բարեկամ ո՞ր տեղացի ես.


— Պէս դայտերը լըմ, թալաս քոյունտէն,

— Պէս տէ թալասլիրմ, իսմին նէ տիր, քիմին օղուաշն, պապան քիմ տիր:

անանըն ատը նէ տիր. դարտաշըն գրգռարտաշըն վա՞ր մը:

— Պէսիմ ատըմ Տրդատ, պապամըն ատը Քէշիշ օղուու Հաճի Դաւրապիտաղա, անամըն ատը Ովսան. Դարտաշըմ թաղիկու տահամ մէքթէպէ զիտէն, դրզգարտաշըմ Ռարիշիտէ նշանլատրիս եադուպըրը:

Սէրչօ, Կեսարացիի գաւառաբարբառը կեղելով.



— Վա՛յ Տրդա՛տ Կյէնիմ սէ՞ն մը արն. պէս սէնին Սէրդիս տայըրնըմ պիլիօն մը, կ'ըսէ ու ծխոր կը փաթթուի:

— Եազիրը օլաճախ աղա՛, պէնիմ տայըրն եօխ.

— Տրդա՛տ Կյէնիմ, պէն թալաստան չըխարմ ըսա սէն տահամ մէմէ էմէրախն, սէն չօխ քուչուկ ըտըն օ՛վախրթ, շինձիք իսէ պէզովէ պէօյիւմիւշ տա թօսուն պապա իյիտ օլմուշուն. նէ իւսար իսշունա զիթտիք քի բասա ղէլտիք, տէկիտիք Կյէնիմ Տըրդատ տէ՛յ, տաղ տաղ զավուշմազ ամա ինսան ինսանա ղավուշուր տիրլէր:

Սէրչօ ընկերներէն մէկը խօսքի խառնուելով.

— Սէրչօ, Կյէնիմի պուլտուն, Կեօզլէրին այտըն ամա Պէօյէ գուրու գուրույա օլմազ, պիրէր բազգի իշիրմէյէ պօրձլուսըն.

— Իշտիյինիդ տէ բագգը օլուուն, պէն դաշման քի, պուեռըն. Կ'ըսէ ու չորած մէկանց կը մոնեն Պալըգ Փազարի գինետուններէն մէկը ու սեղանի մը շուրջ բոլորածեւ կը բազմին, հոն կ'սկսի ան զերջ «կէլսին» կիթսին»ը. հետզհետէ պլուսները կը տաքնան. Սէրչօն կը համբռուէ Տրդատի ճակատը ու այտերը չոյելով.

— Քօյտէ նէ վար նէ հօխ պախալըմ. Ենիշտէմ Դարտապիթ աւզա, Դըզզարաշըմ Ովսան նէ եափան. Եխմիթեարլանտրլար շինձիք տէմիէ մի. պէնիմ զապահաթըմ չօխ քի պիր կուն մէքթուպ եազմարմը, պիւրքի տէ Սէրգիսի եօլմիւշ պիլիօրլար տա օնուն իշուն սանա շիմտիյէ դարտար աշմամբչար. Դարտապիթ աղա նէ իշ եափան շիմտի.

— Շինձիք իքիսի տէ սինլէրինի ալմըշլար. պապամ շինձիք արթըք պիր իշ եափան, չիմնի զայգ իթտի. Մըսրբա պիր չօխ Պասթրըմա կօնտէրտի իտի. բարօս եօլտա ֆըսթունակա օդրամըշ, Դաֆթանլար տա Պասթրըմա չուվալլարը սուեա տօքիւ վերմիշւէր. Իշմէ պու սէպէստին դայու իթտի. կիմորիզ տէ ալաճախլըլար զապիթ իթտիէր. սըզըրլարըմըշ տա տօքիթ սէնէ էվէլ հօքիսմէթ մամուրւարը վերկի իշուն սաթը վերտիէր. պէն տէ շինձիք Սթանպօլա չըխտըմ, պէլքի պիր իշ եափան աէ փարա զազանամ տէսիք:

— Տիմէք տիր քի պօշտասըն, նիշ մէրաք իթմէ ելէնիմ, պէն սէնի ելիմ իլէ պիր իշէ գօշամ. պիօյէ ենիշտէմին իշի պօզումտէշ նէ. տճապա զավալը Ովսան նէ դարտար մէրաք իտէն:

— Դատէր աղա տայի, դատէր տիր աղա տայի նէ եափախ.

— Սօյէ պախամ Տրդատ Կյէնիմ, ներտէ՛ եաթրու խալխան.

— Շինձիք ուչ կուն օլտու տահամ ղէլտիյիմ, Ալի Փաշա խանտա եաթման:

— Եօ՛ք Կյէնիմ, եօ՛ք. պէն սէնի իսանտա պրաքմամ. պիզիմ

Եվէ զելէմեքսին . ալիլսէն սիեղիմ չօճառքլոր նէ դատար սէվինէմէքլէր :  
Տրդատ միամտարար համողաւմ գոյացուց թէ իրօք մօրկղբայրն  
էր : Սէրչօք ընկերներէն մին պահ մը դուրս ենելով վերադարձաւ  
ուրիշ երեք ընկերներով որոնք Սէրչօփ աչքը լուսելով խնջոյքին մաս-  
նակից եղան . կերուխումը շարունակեց մինչեւ ոչ ատեն , յետոյ  
ամէնքն ալ մէկիկ մէկիկ քաշուցան գացին : Քիչ յետոյ աղա տային  
Սէրչօ Տրդատի դառնալով — Եցինիմ սէն պիբազ օժն'ւր , շու չօճուք-  
լարըն պաշընա պիր հալ կէլմէսին , պիր զետէյիմ տէ դէլէլիմ . կ'ըսէ  
ու ինքն ալ իր կարգին կը չուե փողոց :

Իւղա կեսարացին Տրդատ կէս ժամ ի զուր սպասելէ յետոյ կ'ակսի  
Աղամայ թշուն պէս մամալ :

Ժամը , պիշերուան երեքն է (թ. թ. 1) , գինետան դ ոները կ'ակսին  
փակել , գինեպանը կը մօտենայ խարուած Դայսէրցիին .

— Հէմէքի , հո՛յ... տիւշիւնմէ՛ հայտէ հիսապ ...

— Լաքին պէն աղա տայիմէ պէքլէյէնիմ . տահա դէլմէտի ,  
շնձիք դէկիր .

— Եօլէ սիլլու հօ՞ք . պիզ ակա տայի գապասայի սիլլմէզ , հի-  
ոսապ վերէծէք կիսէնէք , պառուա մուշթըոր եաթածար , եսասար , սէ-  
նին օ՛ տոքատաւալու տահա հօք կէլէծէք , օնլառ սէն սիլլմէզ , գար-  
գաց ալայը , ուրա տօլանտրածիս ուշա ցարկընիս . օնլառ իցաի , գաց-  
տի , սիմսի սէն վառ պուռաւ . հայտէ փառա՛ , հօք լափ պասքա ...

ՏՐԴԱՏ.— (Թաց ացլերով) Աղա՛ , քա՞շ քուռուշ հիսապ վար ,  
սօլէ տէ վերէն .

— Օթաւու եէտի պուցտուք քուռուս (\* ) վերէծէք .

Տրդատ զրպանին ամրով ունեցածը կուտայ և շարունակելով  
իր ողը .

— Ա՛խ պիր էլիմէ դէսէնրու պախըն Դայսէրլիյի ալտաթմախ  
նասուր օլուր , պիզ էշէք մախամ ըլա զալատուրլընիւ . ա՛խ սիսինէ  
զաշընտրըմ հէրիֆի , «պէն տիյօմ քի տայլոմ հօխ , օ՛ հալէա տիօն  
քի պէն սէնին տայլնըմ . . . »

Աւ զեռ մինչեւ այսօր մնը Տրդատ աղբարը կորսուած աղա տա-  
յին կը փնտոէ :

Գանաս նէ մնողմէ ալ բարեւ ըրէ :

(\*) Արծաթ դրամ .

ԺԴ.

## ՓԵՐԻԿ ԷԼՄԱՍԻ ԵՒ ՔԵԶԻ ՊՅՅՆՈՒԶԻ

(ԱՐՁԱԿ ՈՏԱՆՈՒՈՐ)

Ուրբաթ օր մէկը , օր մը խոնաւ ու ցրտին ,  
Վերարկուիս մէջ պարփակուած կը շրջէի զիսիկոր ,  
Ծանր տապար մ'թած կուրծքիս , կարծես ճնշէր իմ սրտին .  
Ծուրջս պատած կը կարծէի գևսերու հոյ մը բալոր ,  
Երթնէս խսկառ անհետացած զուարթ ծիծաղ ու ժպիս ,  
Երբ քայլերս կ'առաջնորդին դէպի շուկան Մարբուձըլար ,  
Ծարք շարք կեցած շալվարաւոր Մովսէսորդիք-սաթըլճներ անուս  
կոսիս .

Կը պօռան հա՛ «Եաղլի բինկէ՛զ , Եաղլի բինկէ՛զ . . . աղալար» ,  
Խանի դրան ատրնթեր նասէր հրէա մ'ալ կայտառ ,  
Կողովի մէջ զեղնորակ միրդ կը ծախէր բարձրածայն ,  
— Ֆէրիկ էլմասի՛ . . . Փէրիկ էլմասի . . . ու դեռ բաներ՝ զոր չկլնար  
բակ հայ տառ .

Հատիկ հատիկ իննձորներ յետակողմին . . . քաէր հրեայն ,  
Ու զոռ ձայնով մ'անգամար «Երսրը երսրը տա եէ՛ . . . » ,  
Կը պօռար ու շալվարի ծալքովը թաց կեղեւը սրբէր ան .  
Եւ անոր ալ ճիշտ զիմաց երրացեցի մը՝ որ կ'ըսէր «Ե՛ Ե՛ ,  
Քէշի պօյնուղու . . . քէշի պօյնուղու . . . էլլէ պօյնուղու ելլիմէ  
էլլինու .

## ԿԱՐԴԱՑԵՔ ԱՆԿՈՒՏԻՆԵՐՈՒ ՏՐԵՑՈՅՑԸ

1921

ԶՈՒԱՐՃԱԼԻ ԵՒ ՊԵՍՊԻՍՈՒՆ  
ԳԻՆ 15 ՆՐՈՒՇ

ՓՆՏՈՒՑՔԻ ԱՄԷՆ ԿՈՂՄ

# ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԱՂԵՏԸ

Գ.ԲԵՑՅ ԽՍ.ՆՈԹԻ ՀՐԱՊԱՐԱԳԱԳՐԻ

## ՅԱԿՈԲ ՏԵՐ-ՅԱԿՈԲԵԱՆ

Քեմալական արշաւամբը, Կարսի և Ալիքսանդրապոլի տնիկութերը, Հայ բանակին խայբումը, Յարձակման և խայբարման պահանջմանը, Պալճեվիմեան ժիրապետուրիսեր:

(Անիպ փատարուղիք, դիւանագիտական գրեր և բազմարիւ լուսանկարներ)

ՀՐԱՏԱՐԱԿԻՉ՝ Մ. ՏԵՐ-ՍԱՀԱԿԵԱՆ


ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱԿ ԶԲՈՍԱՎԱՅՐԸ

ՀԱՅՈՐՈՒ. ԱՄՄԵՐԻ ԿԱՅԱ

ԲԵՐԱ, ԱՀԱ ՅԱՍԻՒ ԴԵՄ



8. ԱՄԻՐԵՆՑ



Հի հի հի, զա զա զա

ԵՐԳԻԾԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ

Գ. ՊՐԱԿ



«Արևելա... Հի-Հի-Հի, Հա-Հա-Հա»ի Փիլ-  
մերը ճրաշալիօթէն կը բուժեն ամէն կարգի  
ճիւանդամիւնները, 804թ. Յ. ԱՄԻՐԵՆՑ»

ԿԱՐԵՒՈՐ ԶԵԿՈՅՑ

Պատուարժան՝ ընթերցողներուն կը յանձ-  
նարարուի «ՈՒՆԵՄԱ»ին պատճառած քահ-  
րամներէն իրենց շապիքները չթրչելու համար  
անպատճառ մէյմէկ սպունգ կապել... ները-  
նայարդին».



Տպագրութիւն եւ հրատարակութիւն

Մ. Տէր-ՍՍ. ՀԱ. ԽԵ. Խ. Խ. Խ.

1921

28635-ԱՀ

Յ. ԱՄԻՐԵՆՑ

ՍԻՆԵՄԱ... ՀԻ ՀԻ ՀԻ, ՀԱՌԱ ՀԱ

ԵՐԻՒՑԱԿԱՆ ՅՈՒԹԱԾԱԾԱՐՔ

ԺԳ.

ԱԿՆՑԻ ԴՇԽՈՒ ԽԱԹՈՒՆԻՆ ԹՈՒՇՆԻՇՐԸ

(ՃԵՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ)

1888ին Գումզաբուի մէջ ալսթէրի խանութ մը կը բանեցնէր Ակնայ Ապուչիս գիւղէն Տըզարդէնց Մօքսու աղան որ քսանըշորս տուրիսէրէ յետէ Ակնէն բաժնուած, կինը Դշխու խաթունը գեռնոր հարս ձգած ու Պոլիս եկած էր, բայց գմբախտաբար բախտը չէր ժպատծ կարհնող վերադառնալու համար ճննդավացրը:

Իրիկուն մը խանութը գոցելէ վերջ՝ վրայի ցտծ ու մթին սենեակը սուանձնացած քիչ մը պանիր հաց ուտելէ յետոյ խոր մասձման մէջ թաղուեցաւ, յիշելով իր կինը որուն համար սիրատոչոր կարուր կը քաշէր երկար տարիներէ ի վեր...


— Թօվափ բա՛ն, ըստ Բնագնիրեն Մօքսու աղան, աս քանի հեղէ քի մեր Դշխուն երածը կու տեսնիմ, Էնմին տպու ալ շրպիս տիցնի ու ալ չիմ դիմանար հասրէթիս, աման օր մի էսէջ իշ ամեն որ արէ, ես պիտ եկուր ես չանրս իս Սարմազու ուզէ ուր դուք: Խավրած գրերը ըպա... հրլա աս հեղու գրածը պիւթիւն սկիւթիւնէ ևս այիլ մայիլ արաւ. հրլա մէյ մի տըհա սա զիրը կարդամ տէ հեշ ուր չէ նը անով թէսէլիս. կ'անիմ հազըր:

Կը սկսի կարդալ:

Երկու աշխցըս լէսոս սերիմ աղաս,

Ալ նիչէ՞ պիք ճամբատ տի հայիմ, արհա սիդատ թէքմիլ չի տիւմ. հաւն ուր հաւ է նը ջուր ուր կու խմէ նը Ասված կու հայի.

3



11649-Դ 8.

Նիս զինանք նը մենծ է Քիրիստոսի զօրութինը, հելլեթաէ զի մի տի զանանք: Ան քի ուր սկա տի գամ աէ թէքմիլ կալլըռածքս աս մեկ խանիւթն է՝ ան ալ իւր անէր ուղարքը տի դնիմ ու հան պիտիւ չխպախը մարդէոց զլօս տի ծովին նը արհա բարով է ուր դիւն գաս, հաղիւ ա՛թամինք նը ետվան կուտամինք, մուխէնիթի մուխթէծ չինք լընիր: Հըմայկըս ես խարէրըս արուի, զիւն ալ Տիրոջը պատուիրանքին հընելով ելլեր ու զաս, Ասկած պապախն օղոր մութիւնն անչափ է:

Թարագըս Կէսպօչենց Աստիւր աղախն ձեռօքը տասնընինդ հաս սիմ մէջմիտիս խալրեցի ճամքս խաշլըս անես, չի մոռնամ ըսկիւ ուր տալար մի մասցու արէ ու փորթ մի խավուրմա շինելով հետդ րեր, վեց օխար տարպակ ալ կէօտին շինէ, քթիկ քթիկ կուտենք, չիւնքիմ ֆռու տեղ հավաներն ուր ցրտէ նը զօշտ, մըսերը պիտէ կու սրդին, տէպպէ մին ալ խաս քօղիկ րերելի, չի մոռնաս, տամնընինդ քանի ալ չոր կանկար րեր, չոր հինկ օխանոց իսութի մին ալ չոր խայմախ րերես, Ակին փէսորլեն ալ հետրու րերելու չի մօռնաս, կուլի քի իլէրտէ սրբավերք(+) կուլիս աէ պեքըր կուլի րիթ, կուլի քի իլէրտէ սրբավերք(+) կուլիս աէ պեքըր կուլի րիթ, խանիւթը շարոց, չոր թիւթ ու շէվէդնոսու սեւ չամիչը ոլոկել րեր, խանիւթը խավանօղին մէջը կու լիցնիսք, կու ծախնք ալ վարա կու վասար կինք, կարմիր ու ճերմակ թասիւնա ալ րեր՝ ձբքուան զայնրա կուլի:

Օլուր օլմադ մարդիս հետ ճամբայ շելես, նայէ ուր նամուսլու քուլֆաթի հետ պասխանա մի լընիս ու անենկ գաս քի լիսան շիյնինք հասցար մի: Եր ուր Կըսասունու խակելէն ուր ևլես նը թել մի զարկ ուր Կէսպօչենց Աստիւր աղամին ու քուլֆաթին հետ բարու դեմ աի զանք ու քեզ տի առնինք: Եւ չունիմ հարկաւոր զբէիք, սիսաւ գրու ներում անես:

Բարմագոլ, կում-Խաբուն Տամդալու սողախին էխթէր  
Մառայ Քիրիստոսի զըգարդէնց Մօգու

Գրեցաւ զիրլու Թրբիւրին պահուցը եւկուշարքին  
սին սիիզ իւզ սիմին սիիզին Մայիսին տամերօխմին

Հետեւեալ օրը նամսկը զրկեց Ակը, անձկանօք սպասելով սիրական Պշխու խաթունին Պոլիս ժամանումին: Քանի մը շաբաթ վերջ հետագաւան ցրտից հեռագիր մը բերաւ Մօքսու աղային, ուրիէ կ'երեւէր թէ կինը Կիրասանէն ճամբայ ելած էր: Մօքսու աղան վափաքիսվ որ իր կինը միջավայրին յարմար հագուստով վը ներկայանար թաղին մէջ, ձեռք մը հագուստ շինել առւած էր դերձակուհին

Անիշիկ արեւուտ սիրուն լընի, մէյհրէմէթ արէ քչիւ մի, ալ սիրուտ չի՞մ դիմանար, քուլին խօրթատ սանէնկ եր... արանս մտար քի դարի զարի լազընե՞ս զէնէր. հէսրէթէտ կու մէսնիմ սերիմ ազաս.

«Հանէ ծոցեա գլխիս կրցած սեւ մազըս,

Դիր քովր ու նայէ հիմակ խըրկածս,

Ան սեւ երկան երկան ըստաս մազիրս,

Ճերմտիր ին փոխիր քաշած օ՛ֆերըս...»:

Եւ Մօքսու աղան յա զոււած հետեւեայ պատասխանը զրեց կնաջը

«Հասմի զիրս Ակինը Էպինիս կուտայ վեղանը Արրք Նշանին միյին շին Տրգչողից Մօնուին կողակից Դրշուու խարիսնին.

«Աս իմոյ պարուական Դրշուու խաթիւնին.

Սեր իմ Դրշուու,

«... Թարիխիւ սիրիւ զիրրդ ասիր, էթրաֆ բարեկըմտօք վէ զու դրացնօք պէքտակէր լընելնիդ մալիմըս էղաւ. Տէրը տէվամի սարդոն տայ ու ամուր ճեռօք պահէ փիթիւնիցս ալ, մէզ ալ խարիպութեան տեղերնիս իր երկար համբերութենէն համբերութին տայ. ու մարմնաւեր աչօք իրար վայրելիս խըսմէթ անէ, ի մէջ պանդիսութեան անփորձ ու անխառվ պահնեցէ անմեն: Յայտ լիցի սեր իմ Դշիսու ոսր դրած զիրիս շիւրիւթին նայելով հասրէթութեանս չես զիմանար ու ատ մուճիսով աշկենօղիւրիէն պէյիթ մին ալ զրեր ես. ատ բանըս թէքմիլ արունըս թատ ու մատ արաւ, վարեն ի վեր քրքրեցայ ու շուկեյ մի լացին մը պէս. սեր իմ Դշիսու, «Տեմէ սէնախն վաղ կէմիչըմ, ինթիւրիչըմ, կէմէմիչըմ կէլին խանում, թէտէլիւթէ քիւտիւթը»:

«Գիշեր ցորեկ հեչ չես ելլեր մտացըս,

«Քրօփս ուր բարձ զիմս կուգաս երածս,

«Ճերամ արիր կերածս ու խամածս,

«Աշխերքին չիմ փոխեր սրաօք սիրածս:»

«Աշեր իմ իմ Դշիսու, հիսապ քիթապ արի ուր պէհէմմի հալ առ պեքք է ուր ես սկա զամ, ես չանըս քեզ քոս Սալմալու լեցունկ ու միշկը կէսուիրմի արած փառլախ մի սիրա զայիր աէ հար չէղաւ տէ մուրատը փորլու միաց. Եկէր ուր ֆռու ակե իմ բերի բածիս ու կերածիս խանահաթ ափ անես ու Հստրմակըլիս զողանանեքմ նը հաց մին ունինք ուտելիիւ, Եկէր ուր քիյ մին ալ իգօմինա-

ին աղէս նաեւ այդ օրելու նորաձեւութեանը համեմատ բունիւր մըն  
ալ զնած էր՝ շրջազգեսափն տակէն կապելու համաւ :

Որոշուած օրը Մօքսո աղային ընկերացն կէսպօչ օղլի՛ Աստուր  
աղան, անոր կինը և տասնամեայ տղան, որոնք նառակ մը նոտելով  
յառաջացն գէօփի շոգենաւը :

Վերջապէս քանի և չորս տարի միմնանց հասար քաշող Մօքսո  
աղան ու խաթունը իրար սփի ի գտնէին : Մասնաւոր կարգազրու-  
թեամբ մը իրենք մնացին նաւակին մէջ և շոգենաւին սանդուխէն  
վեր հանեցին միայն Աստուրի տղեկը՝ Դշիու խաթունին համար  
չնոււած հապտասր տանելու համար, որպէս զի հագուելի յետոյ ներ-  
կայանար Մօքսո աղային : Կէս ժամ յետոյ շոգենաւին կամրջակին  
վրայ երեւցաւ եւրոպական տարադով կին մը՝ այդ կինը Մօքսո  
աղային կողակիցն էր՝ Դշիու խաթունը, և սակայն հակառակ անոր  
երկար տանի անամուսին ըլլալուն, կարգէ դուրս տեսարանով մը ի  
յայս կուգար :

Ի՞նչ կուղէք որ տեսնաց Մօքսո աղան, կոսջը յառաջամասը շինք  
չնորհք բլրացած...

— Ի՞նչ խողթ կ'անէ . . . շան տղայ կին'կ, Այսին հէտիյա կու  
րերես, պառաց նաւակին :

Հազիւ կարելի եղաւ Մօքսո աղան համոզիւթէ գշիու խաթունը  
բունիւր . . . առջեւէն կապեր է :

ՃԴ.

## ՆՈՐ ՀՐԱՇՔ Ի ԳՈՒՄ-ԳԱԲՈՒ

ՄԱՆՈՒԿ ԱՂԱՑԻՆ... ՅԱՐՈՒԹԻՒՆԻ

(ՏՐԱՄ-ԳՈՄԵՑԻ)

Գում-Գաբուի մէջ բնակելու պատիւը ունէր սափրիչ Մանուկ  
աղան, որ բոլոր ուսկրիչներուն պէս մարդոց երեսը քրթելով ասլի-  
լու սավորութիւնը ունէր :

Բարեյածող օր մը մեր Մանուկ աղան իր մէկ թափուր գետինը կը  
ծախէ 120 ոսկիի . հետեւեալ առաւօսուն երբ գրամները հանգչեցու-  
ցած էր զրաբանին խորը ու կը պատրաստուէր խանութ երթալտ,  
սակրիչն արժանընափր կեսը կը ձիւեցնէ թէ նպարավաճապին քանն  
ոսկիի գումար մը կը պարափն . և կը խնդրէ որ քան ոսկին տոնը  
ձգէ վճարելու համար այդ պարտքը : Մանուկ աղան որ այդքան  
չուտով բաժնուիլ չէր ուզկիր ոսկիներէն՝ կ'առնէ կը քալէ : Քանի մը  
ժամ վերջ երբ Մանուկ աղան խանութը նատած՝ յաճախորդի կը  
սպասէր, յանկարծ սատանրափ խանգարում մը կ'ունենայ և կը փախէ :  
Դրացիները թազապետութեան լուր կուտան որ անմիջապէս կը փու-  
թայ բժիշկով մը և Մանուկ աղան քոյերափ լոնուած է բսկրով կառք  
մը կը զրուի և կիւլխանէի հիւանդանոցը կը փախազրուի : Երիկուան  
սակրիչն կինը և տղան բաւական երկար սպասելէ յետոյ խանութին  
կողմը կ'երթան վնասելու համար զայն, զրացիները իրողութիւնը կը  
սպասեն ցաւցնելով խանութին կնքուած ըլլալը և գետինը ցանուած  
կիրը : Հետեւգալ օրը կինը և տղան կը զիմնէն հիւանդանոց անոր  
որպիստթիւնը հասկնալու նպաստական, այս անգամ հիւանդանոցի  
պաշտօնէութիւնը կը յայտնէ թէ Մանուկ աղան մնուած է նոյն օրը և  
հետեւարար իրմանը կրնան Պալքըլը երթան՝ չոն առնելու համար  
զայն : Մայր ու տղայ յանկարծակիի նկած տրասում տիսուր կ'երթան  
առուն և կինը սեւեր հագած ու տղան ալ սեւ փողկապ մը կապելով  
տաներէց քահանային հեա Պալքըլը կ'երթան՝ իրենց սիրելիին գոնէ  
մարմինը տեսնելու համար . . . Պալքըլը գիտթագներէն մէկը կը յայ-  
տարարէ թէ քիչ առաջ Մանուկ անանով Գում-Գաբուցի ննջեցեալ մը  
թաղած է ու տեղը ցոյց կուտայ, քահանան հոգոց մը կ'արտասանէ և  
մայր ու որդի կը վերագառնան տուն՝ ողբալու համար երենց այս  
կորուսոր

Ակնցի Խաչօ<sup>7</sup> աղբարը, Արարկիրցի Սեդրակ աղան, Տիվրիկիցի Միստ  
էմմին և Կեսարացի Գարապետ աղան: Խաչօ աղբարն այդ իրիկունք  
տիսուր էր և ոչ մէկուն ըրած կտուակներուն կը պատասխանէր. ան  
կեռնքին մէջ առաջին անգամ ըլլալով ասանկ ածսական օրեր խանի  
ժկոշին կ'անցնէր. կը յիշէր հարաբին եփած լալինալ թիւ ապաւն  
պօրտիկ ջրիսար՝ որոնք իրեն ալի քաշել կուտային, կը մատձել թէ  
հնաւեւեալ օրը որ Ծննդեան տօն կը իր ինչպէս նահեւ ազգականներու  
փոքրիկները տօնական հաղուստներով պիտի գալին ձեռքը պազնելու  
ու ինըն ալ անոնց իւրաքանչիւրին մէյլէկ զուրուշնոց պարզեւ պիտի  
տար ու վայելէր այդ անմեղներուն քաղցր ժպիսները. ազգականներ  
րու և բարեկաններու այցելութիւններ պիտի տար ու պիտի ընդունէր  
անոնց իսխակարձ այցելութիւնները, մինչդեռ հրմա տարբեր հանգու  
մանքի ու միջավայրի մէջ կը գննուէր . . . ան'զ հեռու էր սիրական  
հայրենիքը: Հայրենարադ Խաչօ աղբար այս տիսուր մտածուններուն  
մէջ էր նրա Տիվրիկիցի Միստ էմմին իրը փորձառու մարդ ուզեց  
զուարթացնել զայն:

— Մէ՛րդ, ինչէ<sup>8</sup> եռոկն մտնաս ի, տէվէներդ չէղէն զէրկին  
աերին. Եշ կ'ըլլիս ի, իշտէ կ'ըսիմ կու, հէօպինիս ուէջ է էնկիցը,  
տղէկը չի կայ. ձեզ փիւթինդ ալ էս օր րէզնիք տէվէթ կ'էնիք,  
կուզէք ի:

Խաչօ և ընկերները ընդունեցին բաղնիքի այս հրաւերը:  
Երբ ամէնքը մէկ բաղնիքէն ներս մտան, ազգաստոնները գիմու-  
ռորելով,

— Պույուրան աղալա՛ր, պույուրան. նալին վէրին չօձուքլար,  
կը պույու բաղնիպանը, ու կը ժողվունն բոլորին ալ կօշիկները. Խաչօ  
աղբար որ Պույու մէջ առաջին անգամ ըլլալով բաղնիք կը մտնէր  
կարծելով թէ իրը պատանդ կը գրաւեն իրենց կօշիկները, զայրանու-  
րով,

— Ուլան, նէ՛ հափիփարն, պիզ վարայի վէրմէզաէն խաշմազուին,  
ոչն ոլիզիւ քիմքւ զանն եթափւն, պիզ տէ հալըմըզա կօրա պիբէր  
աղաւեք:

Մարդը առանց պատասխաննելու մէմէկ թիւ կուտայ իւրաքան-  
չիւրին. Խաչօ աղբար ալ աւելի կը զարմանայ ու բան մը հասկնալու/

կը զառնայ իր ընկերներուն և խօսքը Միստ էմմին ուղղելով,

— Ազա՛, ան հէրիֆը մէր փօսթալները վար գրաւ նր սանքի

մէրամը իշ տիլի. շան տղան զէնէր զիտէ թէ ափ փախչեցանք ու

համամձին փարան չի տված քօշան ու օլրեկանք. հրլա հս աս տված

գիմներին բան մի չի հասկցայ. զիտես թէ աս հէրիֆները տիւպասա

մի տի զառցնեն մնզի:

Երկու օր անցնելից յետոց աղերսապիր մը կը զրեն պատկանեալ  
տեղը և կը պահանջնեն հանգուցեալ Մանուկի հագուստները և դրունը  
ունեցած հարիւր քան սովոր:

Աղերսապիրը կը զրիւր քաղաքապետութենէն հիւանդանոցի  
Տնօրէնութեան՝ ի գործադրութիւն:

Տնօրէնութենէն կը յայտարարեն Մանուկի կնոջ թէ՛ իրիկունքը  
թէ՛ հագուստները և թէ զրպանին զրամը իրենց պիտի դրկուին:

Իբրիկունք ուշ տան երբ մայր ու տղայ կ'աղբացին իրենց սն-  
դապնալի իրուստը, յանկարծ ի՞նչ կը տեսնեն . . . իրենց սիրեցեալ  
Մանուկ աղան յարուցեան ի մեռելոց՝ կը անկուր գէմերնին սղջ  
տուղջ և ժպիտ ի չոր թին, պարփակուած իր հաղուստներուն մէջ ու  
ընականարար դրամներն աղ զրպանին խոր:

Թիւրիմացութիւն . . .

Սալիքի Մանուկի կինը լացած էր իրական Մանուկի մը վրայ,  
ըսց մենուզը իր Մանուկը չէր, ալլ Գում-Գարուէն նոզն հիւանդանոցը  
գարմանուզը ուրիշ Մանուկ մը . . .

## ԺԵ.

### ԱԿՆՑԻՆ ՈՒ ԿԵՍԱՐԱՑԻՆ

ԱԿՆՑԻՆ ԿԲ ԼՈՒՅՅ... ԿԵՍԱՐԱՑԻՆԻ ԳԱՅԻՆԻ  
(ԲԱԴՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ)

Մէրճան իմաւ-Ալի խանի մէջ կը ընակեն երբեմն զաւառացի  
Հայ աղբարիկներ: Անցեալ հին բարի օրերուն անոնք իրենց ճաշը  
ընելէ յետոց կը համախմբուէին խանին սրձարանը, օրուան խոնջնը-  
քարիափի ծանր զիշոր:

Ա. Ծննդեան նթումի իրիկունն է, սրձարանը հետզհետէ կը  
բցուին խանին և մէրճակայ բնակիչներու հայորդիներով: Հան են

Էտչօֆն Ծնկերները կը համոզեն զի՞նքը թէ կօշիները շխոխուելու  
համար է որ թիւ կուտան և թէ տարբեր նկատումներ չունին :

Մեր գաւառացիները կը մտնեն սենեակէ մէ ներս, հոն ալ ուրիշ  
մարդուկ մը գէմերնին կլլելով կը պահանջէ վրանին ոնեցած զրամ-  
ներն ու ժամացոյցները : Խոչ աղբար քիչ մը կը մտածէ թէհւ, բայց  
երբ կը տեսնէ թէ ամբի՞ն ալ կը յանձնեն քառկնին ու ժամացոյցնին,  
ինչն ալ կը համակերպի ու հանուելով կը մտնեն լոդարան, իրենց  
հետ տանելով օճառի կտորներն ու ժկաները : Հոն խրաքանչիւրը իր  
քաղաքին խաղերէն փախն ի փոխ կանչելէ յատոյ կարգը կուգայ լուաց-  
ուելուն : Զուգպիպոթեամբ մը անշուշտ Ակնցին ու Կեսարացին  
մէկզմէկու զլուխ պիտի լուացին, նախ Կեսարացի Դարսապիթ աղան  
իր խոչոր ձեռքերը կ'անցնէ կենդանիներ թիւնար ընկլու յառուկ մուզի  
ժկան մը մէջ, ու կը սկսի անխնայ զերծել խեղճ Ակնցին ուսուկըներն  
և կրնակը . այդ պահուն միւսներն ալ տաքրեր գուռնաներու առջև  
մէկզմէկ կը լուացին : Խաչ աղբարն ացրեւս չկրնալով դիմանալ մազի  
ժկան պատճառած կոկծին, Դայսերցին թեւէն կը բանէ և ձեռքի  
ժկան քննելով,

— Նէ՞ եափիսըն, օ՛ տէկիւլ բժա սէն նէ՞ եափիսըն :

— Հիշ Խաչ, պէն նէ՞ զօրիօմ քի, իշթէ շու քէնէ ըլան սէնին  
սէնինի զաշնարիօմ...

— Սէն պէնի եէլյուրի էշէկի՞ մի սանտուն, նէրի ք, ըսկելով կը  
յախտակէ ժկան և կը սկսի նոյնքան կատալութեամբ գրասի յո-  
ւուկ այդ ժկանվ չփել Կեսարացին կրնակը ու այնքան սաստիկ կը  
քու որ այս վերջինը չկրնալով ացրեւս ցաւին գիմանալ կը սկսի պօ-  
սալ և օգնութիւն խնդրել ընկերներէն :

Երբ Խաչօփ կը հարցնեն թէ ի՞նչ ըրաւ Կեսարացին որ այլպէս  
իր պոռայ եզան մը պէս .

— Հիշ նէ՞ ոլաճախ քի... էկինլիւ Դայսերլիւնըն պաշընը երխու-  
արխտան սոռզա իսթէ սըրթընը տէ էշէկը քէսասի իլէ խայլթարբիւն-  
րիմ, գախթը զէմանի իլէ Սողոմոնն իմաստիւն տէմիշ ախւր քի «իու-  
ու խազ ել իշխն, տէրին խազ սէնին իշխն» :

Ահա այսպէս Ակնցին Կեսարաց իին... զլուխը լուացած էր : Ար-  
ոքն ասդին Կեսարացին ուխտած է անզամ մըն ալ Ակնցին խազ  
խաղալ, որպէս զի իր խաղցած խազը իր զլուուն չի պայթի :

## ԵՐԿՈՒ ԱԿՆՑԻՆԵՐՈՒ ՎԻՃԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ ԹՐՔԹԱՏԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

Վերջացաղ արբան վերջին քառորդին առաջին ամսոյն սկիզբ-  
ները կիրակի առաւ մը աշնանացին զաղջ օդավ հակաց կրիամի որըն-  
թաց վագքով կը սուրար կամուրջէն գէպի Վոսփորի ասխական  
եզերքները ծիրքէթի թիւ... շողենաւը, իր մէջ ունենալով բաւական  
սառուար բազմութիւն մը՝ ալլազան և ալլացեղ օմանցիներու, պրնց  
մէծագայն մասը անմռունջ և անխօսուկ թիրթ կը կարդար, չէ թէ  
ժամանակը սպաննելու այլ օրուան կացութենեն՝ պատերազմի իրա-  
գարձութենէն թարմ լուրեր քաղելու նորատակու :

Ծովենաւին երկրորդ կարգի ուղեւորներու շարքին մէջ կային  
նուն երկու Ակնցիներ՝ Մկունց Մանիւկ աղան և Անկրակէնց Արա-  
կան աղան, ասոնցմէ Մանիւկ աղան իր ձեռքի թերթին վերջին ժա-  
ման լուրերուն վրայ ակնարկ մը պատցունելէ յատոյ թերթը ծալելով,

— Եփերիմ, իշթէ առնեկ պէքքը լընի ուր քեփս զայ :

— Գիտես թը անիւշ բան մի կայ, հրլա՞...

— Արական աղա, իշ կ'ըսես աս խորթթայ չէ, մէյ մի տասը  
տրպա հարուր ըսէ :

— Տասը տրպա հարուրը կ'անէ հազար :

— Վեց տրպա ալ հարուր, ըսէ մէյ մի :

— Վեց հարուր, էզաւ հազար վեց հարուր :

— Շօփկամի պէս կրյուր ին աղա, աս լափ չէ :

— Ի՞նչը, Մանիւկ աղա :

— Անտրնացա՞ր մարդ, Դալխան կրյուր ին օմանցուն էսկէր-  
ներն ու Արպըները մէկ էղեր ին, զիիր եշխնան թիւր մին ին խաղ-  
ներ զուցեր քի լընի ալ նր ասխար կուլի, Վինխազի կ'ըսին իշ կ'ըսին,  
իշակ անտեղուկը Դալխաններին մարդ լացուցեր ին, կրան ուր մէյ  
իշակ անտեղուկը Դալխաններին մարդ լացուցեր ին, կրան ուր մէյ  
մի տընա օմանցուն վրայ տի զան, իշթէ քէօթէկը առնեկ կ ուտին.  
մի տընա օմանցուն վրայ տի զան, իշթէ քէօթէկը առնեկ կ ուտին.

— Չըսիս ուր կերած շամաններն կրակ ցաքքեր է :

— Տընա մուխն ու բէցը հուե տ'ելլէ, զիւն ինչէ խազար ես :

— Ասված լայրիսը տայց՝ հին Սաստրզամին, իւազգը փաշա եր իշ զըխկում էր, ուարփմէ ինք չի տի կրար փալիթիքան դասցըներ նը իսթիքիքան առոր վախթին ուր հասցար մի պէտքի պաշխասին բարձր մի կու զներ, հայ ուու քի համազունը պահան սարմին անելին եքքը աս իմ ուտելիք սովուրրու չէ բաւ ու տեղէն վար իջաւ. աս քէրթէին իսէ Դալիսնը զաթը վաթը քիւթը պաշլայեր եր, թէհա՛, մասլահաթը ույսուրելին եքքը պահաները զոյէ, քանի՛ վարա կ'առնես . . . :

— Ակինը գէմքին վախթը ֆօն նադզը անիւնով խայմախամ մի կար, խարխա իշգինոց արևնեն ա'իլեր, աս նէրթին կռածած երեսներ եր ուր անխատար ան քէսիւմ Ակնցուն արունը մտան. չէ իսէ հըմայի կրա Ակինը ան վերի մէխէին պալաբրը չըրպախ կըրիձները օրթուն տ'իլեյին, աըզաք վաղեցէք ըսելնիւս պէս նէքէսնին թարապուուս տ'աշնչին ու Դալիսնին օրախն ֆէթ տ'անէլին, չիլ եալզուսիք պէս թառ ու մառ անելով ավն օռուն ետ տի դասցընէլին՝ աս զող ու բէդ շնուռէքք:

— Ա'խ տեսա՞ր մի զին անիկ, ան ձուկ ուտողը՝ ան սարու Մօսկօֆ օլածախը, Համիսը քըկըցցուց վրանիս ու մեղ փիթուկել արգու, համբ'փ հազար, մեղքը չէր քի հինք վեռ օսմանցի Հայերը թրին բներանը ավաւ ար քօր եօլին գնացին էնմէնքը, մէկէր քիչ մը քի՞չ գէմ տի դնելանք հըմայեկըս մեր վրայ եկող ախշմընսերին? :

— Իս հայէ ուր ըսիմ, Մօսկօֆն ալ զաթը ադ զար տվաւ նը իր չըխարին համար եր, իշ գիտես թը օր մին ալ ան Առջը իր թաթէրը Դալիսնին պէս չի տի երկնցնէ մեր մէմլէքէթին վրայ. օտար տէրութիւնները մեղի պէս քոնն ու զիօսը մարդոց պէս չին երբժկըտար փիմոր փիսը. քառուն տարի եարգին գալիքը կու մտմուն հասցար մի, ու անոր կ'օրա թէրթիպ կ'անին, ան վիւթիւն խուռում մի:

— Կէլէճէկի վար իսէ կէօրէճէկի տէ վար. կըրա՞յ ուր մէյտան տ'իլէ. Հայն ու Քուրթը հում հում կուտին, մէկ հայը քառուն խաղախի պէտէլ է. ձարօնին ալ վասթ վուոթ արաւ ըմա ետեւ տակը արաւ, գիտէս ետ:

— Բարսի կ'ըսիս ըմա, ձարօնը միաբանութիւն ունէր, մինք իսէ ատ մալէն հիշ չխնինք, Ասուրծուն օրը իրարու միս կ'ուտինք, իրարու շինած կ'աւիրինք, երկու փարանոց տիւն մի, քէօթիւ փազ մի կալլողին աշքերնիս կու անկինք, վայ ծուռ նստար շատակ նստար կ'ըսինք, իրարու խափա կու ծակինք, հիշ հիսապ չինք, իրար մի պատառ չէ, աս ձևնկը երկան չի քեր, կարձ երկան բանի մը տի կապին, մարզը եքքը եկրէճէթիւն անիւն չի սիրացն իշուն թէրթիւն նը համար եկար, աշխատ պէտէ կ'օր ամում մ. պարութ ունին նը հըման չի նետես ու ետեւ բացը մնաս, անոր ումուրը չէ. հէրիքը անխատը բայլիքաներ ունի, աշխարքին չիօրս նօթը մալ կու ժմնցնէ, զի՞ւն իշն անիս ծիվիրը, ինչի՞դ կիւլինմիշ կուլիս, չէ՛ պապամ չէ, աս ձևնկը երկան չի քեր, կարձ երկան բանի մը տի կապին, մարզը եքքը եկրէճէթիւն անիւն չի սիրացն իշուն թէրթիւն նը համար եկար, աշխատ պէտէ կ'օր ամում մ. պարութ ունին չի սիրացէ:

բանած մահանան օրթան է, մարզը կ'ըսէ թը զիւք աս երկիրը չիք կրար չենցընիր, լնձի արվիք ուր եւ էսէջացընեմ, մնդքը չէ՛ փիշիւն իւ կատիւի կ'իր անինք նազենիմ մէմլէքէթիւնիտ, մնէք Օսմանցիքս ուտինք նը աշվինիս կու քօրնայ, կու ականիս մուհամէթսկութիւնն ու իրարու խօրթիա, չի հակընալիւն տակեն իշ չսփան օգլինիր կ'ելին, աէ եկու երկու քար մի առներ տէ զիօսդ ձնձեր:

— Աէնքիք աս Դալիսնին մէրամը իշնէ է կ'ըսես, իշնէ ամիր ու չի կրար առներ:

— Վախմիթիս մնծունաքը բաեր ին թը «Յէօփէկսիւզ քէօյ պուլմիշ աէկինէկսիւզ կ'էղէր» նը ան թէրթիսին է, ուեր տիրական մի, կատակ մի չի կալիկնիս է, անինք ֆուանֆ եօրսուլի շան տղաք ին. Երազօրանին տէրութիւնները անօսն թը մնէք իրուեն ու կիւսեն զլօս առած չիւնինք, ամւմէնք գացցուցիւ «Ետ Սուրբ Կուպակեա» ըստ Դալիսնն ու թօփէրը դացցուց:

— Ֆախամիթ քեզի բան մի բոի՞մ, օմանցին աս հէրթիները շատ հօստիւրէին տի անէ, թունուզի Արազին էսկէրները օրը չէօրս խուռամայով օրն իրիկուն կ'անին էղեր, եադմա՞ է քի Դալիսնիր անխատը էսկէր տի կ'ատացնէ. գուլք ինք, հրաւ թող ներսի չէօրթը մննէ, տի տեսնես Արազիները օդախւրմիլ չի տ'անին. Ընձի անենի կուգայ թը շատ վախմիթ տի քչէ աս ձէնկը, հնչուկ ուր ալ Դալիսնը չարուխի մի փարա չի կալէ աէ «Աման վազ նոցայ, իս արի զիւք մ'անէք» բոէ:

— Էելորդ սիրիմ, իշ խօլայ կու չարգես, իրաւ զիւն հին պէտէպէտին թրաշ կուլիս էղեր, մորիկ արէ ուր ըսիմ, Երգօրացին ննչուկ ուր ծառին վրան քառուն ինկոզ ուր չի անենէ նը քար մի չի նետեր, աս րարզ զիացիր. զիւն քիզ հայէ ուր ամում մ. պարութ ունին նը հըման չի նետես ու ետեւ բացը մնաս, անոր ումուրը չէ. հէրիքը անխատը բայլիքաներ ունի, աշխարքին չիօրս նօթը մալ կու ժմնցնէ, զի՞ւն իշն անիս ծիվիրը, ինչի՞դ կիւլինմիշ կուլիս, չէ՛ պապամ չէ, աս ձևնկը երկան բանի մը տի կապին, մարզը եքքը եկրէճէթիւն անիւն չի սիրացն իշուն թէրթիւն նը համար եկար, աշխատ պէտէ կ'օր ամում մ. պարութ ունին չի սիրացէ:

— Ինձի մնայ նը հիշ մէկուն ալ առշան մի անդ չեմ ի տար. ձիվիրս տէկք կ'ըսիմ, իշու աշխարք է, ասխատը տարուան մէմլէթիթը հիշ իշուայ կու արուի:

— Մէկէր ես կուտա՞մ. ֆախաթ բանն անհնկ չէ, մանք հաջելով գոլ կու րերինք վրանիս, աս բանած թէրթիսիս թէրթիպ չէ կ'ըսիմ նը իշաէ անհնկ հասկցիր. իք պիր չի կայ, վաղը մէկըտիւնք տ'ելւ լին թը «զիւք փող ունիք» վայրէլ չունիք, բերան ունիք՝ ուտիլ չունիք, մարդ ունիք՝ գործ տեսնկ չունիք, ա մատէմ քի ուր տահնկ է նը զիւք դան դնացէք մեղի կու վայլէ աս փողը. ձեր ձեռքէն չի դար ըմա տեսէք ընտո՞ր մարդիւ սըրա ա՛նցընենք մենք, մեր ձեռքովը մեռ խայտն կու փորինք. ին ըսէքին (րհմին) վախիթը Հայը անխառ ձանը մնցուց, պօսաց կօնչեց նը ի՞նչ էր սիր ու սէպապը, Հայը կ'ըսէր թը մեղք է աս մէմէքէթին, եկէք մ'անէք մ'իլիք սարհնուրուում մի արէք ուր երկիրը էսէջանայ, չէ թը «ևէլլօ իթմիշ խաս իթմիշ իտաջ իթմիշ իթմիշ»... Մենք զանծ կ'լույսանք անիւնք տանծ կու հասկնացն, մենք խազ կ'ըսէյանք սնիւնք լազ կու հառ կընային, հաջուկ քի ալ երկօրացին փայ բաժինին խարէրը տվաւ. աման զաման տէր ի քէն ատոր էսէջը առնելիս հըմար կէն թիւր քօմիթին Հայ գօմիթիներիւն հետ առշ պօսուուն չալեցին ու առօք փառօք հիւրիաթը ներս րերին. վախա մեր խօրիթին էկան ըմա, ատիւնք ալ իրենց պօյան ներկենին նայեցան... ճան ու կէսնիւլտէն սարբրմիշ լընողը ո՞վ է քի, կինէ էսկի թաս էսկի համամ. մէկ Համիախն տեղը հազարներով թէօրէմիշ էզան, շն ըսէր թէ հին ուսուրին սէպապովը վրայ տվանք նամաւանիս ալ, օսմանցիւթեան անիւննիս ալ, մարդիկնիս ալ. էկէր քի ուր ասնէք տընա աս բանը տէս վամ անին նր շալիքնին ու վարտիքնին տալէն եքքը նստած տեղերնին ալ վրայ ար տան:

— Ցախաթ ըսէր իմ կինէ կ'ըսէմ, աս ծեծը Դարխանին սուղի տի նստի:

— Ես ալ կ'ըսիմ թը զիւն քեզ նայէ ուր աս ծեծին սէպապովը վարտիք չի ծախտես հասցար մի. ևսնզունը իմ ախնա վասկէն ու մախիքին վրայ նստեցրնելին եքքը, իմ ախշմընիս ախնն ալ վասեր է էղեր, աս ալ ևս ձիվերը չիմ սեպեր, ընծի լընելին է քքը...

Երկու Ակնցիները այսուէս կը շարունակէն իրենց քաղաքական ծիւթիւնը երբ շաղեռաւը կեցաւ Պէջողի առջեւ և պաշտօնեաց մը պօսաց.

— Պէջո՞ղ... Պէջողա շրտա՞ն:

— Սիրական աղա.— Աղա՛, իտզղունձուխա կէլորին մի:

— Կէրի՛, կէրի՛:

— Մանուկ աղա.— Զաթը վիրա ետ զինալիս վրայ ենք, էուէ գնացած չունենք քի:

Մեր երկու քաղաքականձի Ակնցիները պատերազմի վիճաբանութիւններով զրազած՝ փոխանակ Գուղկունձուք ելլելու մինչեւ Պէջող զացած էին, ուրկէ Գուղկունձուք իջնելու համար մէյմէկ տոմսոկ ևս առնելու՝ կը նստին ուրիշ շոգնաւ մը ու տամսակի համար քառապատիկ ծախորով կը համանին Գուղկունձուք:

Մանուկ աղա (ընկերոջը գառնալով).— Ես քեզի բան մի բարմ, էկէր հնմէն մարդ մեղի պէս մէյմէկ չէլրէկ մէճիտիյա աս լէլլէթ ծեծին ուղարքը խօթիկ անէ նը, հարուր իցցուն միլին խուսուշ մինակ էնալին խայիրով տի անէ:

Սիրական աղա.— Զէյրէկը նըզ արաւ նր հրդա ակօնքառ մատեթ թրապութոսի խաղվան իշթէ տանկ մեր չէյրէքներուն զլօփը փաթլամիշ ալլիի:

1912 Կիկի Տարեցոյց, էջ 183-189

## ԺԷ.

### ՄԻԹԻՆԿ ՍՐՃԱՐԱՍԻ ՄԷԶ ԹՐՔՈՒՏԱԼԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԻՆՉ ԿՐ ԽԹՈՒԻՆ ԱԿՆՅԵՒ ԵՒ ԿԵՍԱՐԱՑԻՆ

Կիրակի առաւու մը Գումզգաբու Պատրիարքարանի փողոցը սրճարանի մը մէջ հաւաքուած է գաւառացի Հայերու հոծ բազմութիւնն մը, ասոնցմէ ոմանք նարկիլէ կը քաշեն իսկ մեծ մասը սիկտափ թանձր ծուխով մը մթնոլորար կը լեցնէ: կը խօսակցին թրքութական պատերազմի իրազարձութիւններուն և Տարտունէլի ամբակոծման մասին ու կը վիճաբանին, խրաքանչիւր իր հասկցած կերպով կ'ուզէ լուծել... խնդիրը:

Խերկաներէն կեռաբացի Բարսեղ աղան ընկերոջը խօսքը կտրիւով.

— Սինինէ զաշընտրդմ սէնի. լափ տույման քի, իշթէ շաթահթա մասա տույան տա սէն տույման. պէն տիցօմ քի պու թաղեան օլանախ հայտապարը Զարապօյա զազանընա սիմուզ Հապեշէ էրէ կօնտէքէք եցէր քի զուրացա այտի պասարլաբառ:

Ակնցի Փիլիկ աղա .— Կայնըէ Խէյսէրին , ուշա՞ն Խէյսէրիաէ էշ-  
չէկ մի պօյիխըն . . . օճախըն պաթմայա , պու տէ խօրրթա տիւր քի  
խախորդն . պու տէ կիւէմ հօմ աշմախ ափւր . քէօբէկըն հուզի , հա  
ախ օլմիշ հա խարա , պահանան նէ չըխիփ . պաշգա պի շէ ետիախ  
քի պաշխա տէօվէթէրէ եօրինէկ ոլա տէ մէմէքէլըրդրդա ոյախ պատ-  
մայա

Կեսարացի Բարսեղ .— Սէն նէ զօրիօն , չախմա՞ի մը չախիօն , իւս-  
թիւնի՞ մը եախիեօն , աէն նէ տիօն . զադէթա օխումա՞ն մը , առու-  
մա՞ն մը , Զանախ Պալէտէ թօփիար եօթիեօր , Թալիեան տօնանմալարը  
աֆէչ կիալի կիւուլէ եագորդիեօր . Օսմանլը նէ հաբափ քի , քիմի՞ն  
թավուղընա քրչ ախտի . պէն տիեօմ քի ելիսիզէ կէչէն պիւթիւն  
Թալիեանլարը խարապօյա խազանընա ոսխուղ չըխարտիստան ոսպա-  
պուսունլարընա պիրէր հալիս թախուղ քիոլէ կիալի հէպէշէրէ սու-  
թախ չօխ փարա տլուրուք , վէ չօխ առ փարա խազանուրըդ :

Տիվիկցի Զարդար .— Ռւէ՞զ կուտայ քի Թալիեանին էսկէրները  
Խայսէրցուն Ճեռքք , քի պու պու ծաղկէ կը մէրդ թէ Կ'ըսես ի :

Արարիեցի Մինաս .— Պայտատան կ'ըսին կուքի խէյսէրցին քեար  
տշաղի է , սանքիմ գէշ խելք մի չէ ըմմա ընծի եոր մնայ նէ ես  
կ'ըսիմ ը քի որ ատեն ը եօր օմանցուն ասկէրները Թալիեանին եէ-  
սիր ըրունին ը նը մըզի բէրին ը քի առ հայլազներին քիմր խըսրզմա-  
անցընինք աէ առջ ափշնի խաղցնինք նը տրհա լաւ կ'ըլլի . գէշ կ'ըսի  
ըլպա :

Ակնցի Փիլիկ .— Մօգիւ Մինաս , առ խտար ալ էձէլէ մանիք .  
առ բարով զիննաս ուր երվօրացին իր քինթը խըսրզման չօնցըներ ,  
անձախ օմանցին մեյնմուն տևյի կու խաղցնէ . . .

Կեսարացի Զարապեր աղա .— Պօթի զօփողլու զօփէկ էյէր զէլէճէկ  
օլուր իսէ Ըսթամպօլա , պախ նէ հափամ պէն . հէման կօնիւլիւ-  
եազածառմ պէն . պիզիմ մախսէնտէքի պատթրմա տէնլւերի սիփէռ  
եափածառմ , իւէրիւ կէլէն Թալիեանին կեօնսինէ մարթինի տայտառ-  
ճամամ :

Ակնցի Օլլինիս աղա .— Տարան Ղարապիթ աղա . . .

Թէիւրտաղցի Կայկայ Գեռգ .— Ծէ՞ , տղաք , ես կ'ըսիմ քի ձի-  
վաններնիս սիմր մը հագնինք , ըսկուր . մէջքերնիս հազըր Սարաց  
պուսնուն պէքլէյինք , Թալիեանին էսկէրները ճիվերնին խարան զրին  
մի , ծէ՛ տղաք դանակին ձօթը երվըսուցէք կ'ըսիմ ես , հէման մէհա-  
սէրէն կ'առնինք , շիտակ կը ժողուինք առ վէթան ափւշմանիները  
ու կարմունցին սրա ափրէկներուն վրայ Խէյսէրի սուճուխուք պէս կը  
կախինք որ սալլանմիշ ըլլան . . .

Ակնցի Կողմու աղա .— Մէր Թէքիսաղին պու պու կու չարգէ  
ըմա չի կիսէ թը երվօրացին փօլիթիքաին խելք չի հասնիր , տօխանն  
հէտի թարթիսուն օմանցիին ու եանանին մուհարէպէին վախիթը հէր  
իշխառ օմանցին ֆէթ արտ խէնէ կինէ նրվօրացին ես տալ  
տուռաւ առած փողերն ու կիրիան ալ ափչ քիրասի տվաւ եանանին ,  
դիցած լընիք ուր կինէ Օսմանցուն գրոխը կ'անցընին պօքնուու-  
ախը . . .

Վերջապէս կ'որոշուի բոլոր օմանցի տարրերու համերաշին գոր-  
ծակցութեամբ ցամաք ոտք զնող իտալացիները Սարայ-Պարմուէն  
ծովը թափել . . . ելթէ ողջ մնան :

«Զունիա» , Կ . Պոլիս 12 Ապրիլ 1912

## ՎԵՐՋ

ՓՆՏՈԵՑՔ ՑՐՈՒԻՉՆԵՐԵՆ

ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵՆՍՈՒ

ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՅՈՒՐԻՆ ԱՌՁԵՒ

ԿԱՄ ԲԵՐԱՅԻ ԳԱՅԹԱԿՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՊՐԱԿ ԱԹ ՊՐԱԿ

Ա. ՊՐԱԿԸ 5 ՊՐԱԿԸ



504

Ա. թ

5775

ԳԻՆ 5 ՂՃ.

2013

